Ն՝ 940 1880 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2 ԲԻՆԶԵՆՊԻՀ ՏԷՕՐՏԻՆՃԻՒ ՄԷՆԼ

ԱՊՕՆԼ ՏԻԵԱԹԼԱՐԸ
Մէջիտիյէ 20 ղրուշտան
ՍԹԱՄՊՈԼ ԲԶԻՒՆ
Պիր սէնէլիք . . . 200 ղ.
Ալթը այլրգ . . . . 100 »
Իւշ այլրգ . . . . 55 »
ՎԻԼԱՅԷԹ ԲԶԻՒՆ,
Բ՝ թա իլէ իրսալ օլունճագ-լար իչիւն
Պիր սէնէլիք . . . 230 ղ.
Ալթը այլրգ . . . . 120 »
Իւշ այլրգ . . . . 60 »
Մէճիտիյէ 1 ղրուշ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՐԵԱՐ

ՄԷՎԱՏՏՐ ԲՕԼԻԹԻԿԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ
ՎԷ ՍԱԻՐԷՑԻ ՀԱՄԻ ԵՎ ԵՎՄԻ ԳԱԶԷԹԱ ՏԷՐ

ԻԼԱՆԱԹ ՏԻԵԱԹԼԱՐԸ
Պէհէր սաթրը իչիւն
1 վէ 2 վէ 3 ինճի սահիֆէ 5 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »
ԻԽԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումմուրու սարրաֆիյէյէ այիտ,
2 յէ 3ի ՕՀՆու սահիֆէյէրէ 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
Ձիյատէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարլըգ օլուր:
Մէվատտը նաֆիայա տայիր պէնճէր մէճմանէն գապալ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայանագ:
Մէճիտիյէ 1 ղրուշ

Իտարէխանէսի վէ մանթպասը, Սթամպօլում Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոզաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր: — Ղազէթանըն ումմուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեաֆիյէի մէվատտ հազգընտա, Միւտիրի դազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեաֆիյէի մէքթուպին տախի անրն նամրնա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր:

ԱՍՏԹԱՆԻ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐ

ՀԱՅԸ ՀԱՅԸՐ

Պապը Ալի Տուլչինօնըն Գարատաղ թէսլիմինէ գամիէն գարար վերմիշ տիր։ Պիր թարաֆտան պու գարարը Լիվրօբա գապինէթօլարընա թէպլիղ իթմիշ վէ պիր թարաֆտան տախի պու գարարըն իճրասը իչիւն, Շգոտրատա գօմանտան վէ վալիսինէ եմր վերմիշ տիր։

Պու գարար Տուլչինօ մէսէլէսինէ պիր երէնի ըէնկ վերիյօր։ Պապը Ալի վերտիկի նօթատա հիչ պիր շարթ պէ յան իթմէյիպ, Լիվրօբա գապինէթօլարընա անճագ իշի պէյան իթմէքլէ պէրապէր, եալընըզ նիւմայիշի պահրիտէն սարֆը նազար օլունճաղը իւմիտիի տախի կէօսթէրտիկինտէն, Լիվրօբատան ճէվապ այմադա միւնթազըր օյմագսրզըն մէսէլէնին թէսվիյէսինին կիրիշճէկի ճիհէթլէ, մէսէլէի մէգքիրէ Լիվրօբանըն էլինտէն չըգրպ Պապը Ալի իլէ Գարատաղ հիւքիւմէթի արասընտա միւնհասրը դամըզ տըր։

Բակուզատան իլի խապէր ալընը յօր, քի պիրի Տուլչինո իտարէի պահրիյէսինին վէգասպանըն թէսլիմի զրմընտա պաղը թէտարիքեաթտէ պուլունտուղընը, վէ տիկերի վէլի Ռիզա բաշանըն Բասկօրիցայա կիրճճէյինի պէյան իտէյօր։

Գու իքի խապէր Պապը Ալինին գարարը սախիրի իլէ մուվաֆրգ տըր։ Չինքի Պապը Ալի սէֆիրլէրէ նօթայը վերմէզտէն եվվել վէլի Ռիզա բաշայա դարարը պիտիրիպ, թարիմաը լազըմէյի վերմիշ օյմաղընտան։ Վէ զաթէն չիմտի իշ վէլի Ռիզա բաշա իլէ Գարատաղ արասընտա թէսվիյէ օլունճաղընտան, միւշարիրէյէնին՝ սուրէթը թէսլիմի գարարլաշտրմագ իւզրէ Բասկօրիցայա կիրմէսի միհնթէմիլ տիր։

Անճագ տիկեր պիր հավատիս տահա վար բար քի, օ տա վերի Ռիզա բաշանըն ասաքիրի Օսմանիյէյի Տուլչինօ ճիհէթինտէն չէբտիկի խապէրի իտի։ Գու իսէ օ մահալլերի Արնավուտլարը էլինտէ պըրագմագ, վէ օ եէրլէրի թէսլիմ իթմէեուպ, եալընըզ թախլիյէ իթմէք տիմէք օյաճաղընտան, վէ հալ պու քի Պապը Ալինին նօթասընտա թախլիյէ տինմէեուպ, թէսլիմ տէնմիշ օյտուղունտան, պու հավատիսին էսասսըզ օյաճաղը անրաշըլըր։

Հէր հալտէ Պապը Ալի պու գարարը վերտիքտէն սօնրա, թէսլիմ քէյֆիյէթինին վէլի Ռիզա բաշա իլէ Գարատաղ արասընտա սուհուլէթլէ թէսվիյէ օլունճաղընտա շիպսէհ եօգ իսէ տէ, Արնավուտլարը էֆքեար վէ հարէքեաթընտան մէվլուգ պիր խապէրիմիզ օյանեուպ, Պապը Ալինին վերտիկի նօթատա տախի պունտան հիչ պէս օյունմայօր։

Հէր նէ գատար քի պիր թարաֆտան Պապը Ալի՝ վէլի Ռիզա բաշատան Արնավուտլարը մուգավէմէթ վէ միմանէաթ իթմէեէճէքլէրի վատընը ալընըգտան սօնրա պունա գարար վերմիշ օլաճաղը, վէ պինաէն ալէյհ օճիհէթտէն գօրգուլաճագ պիր շեյ օյմատընը անրաշըլըյօր իսէ տէ, պիր թարաֆտան տա Պապը Ալինին պու սօն գարարը մահզա ինկիլիթերրանըն գուրտուղու հարէքեաթը շեսիտէեէ սախր տէվլէթերին իշթիրաք իթմէմէսի նիեէթինէ համ օյունտուղունտան, պեօյլէ օյտուղու հալտէ, Արնավուտլարը մուգավէմէթի թէհլիքէսի երինէ պաղը օյմագ կերէքտիր։

Անճագ Պապը Ալի Տուլչինօնըն եալընըզ թէրք վէ թախլիյէսինի տէկիլ պէյլքի թէսլիմինի թէահիւտ իթմէկինտէն, եա Արնավուտլարտան միւվաֆգագաթ սէօզլերինի արմըշ, վէ եախօտ պիր թարաֆտան Գարատաղ սաքէրի վուրմաղը հալտէ, պիր թարաֆտան տա Օսմանլը սաքէրի վուրըպ, Արնավուտլարը ճէպլէրէն թէսլիմ իթմէկէ գարար վերմիշ օլմասը իգթիզա իտէր։

Հա պու քի նօթատա «սուլհէն» սէօզիւ տախի զիքր օլունուպ, Օսմանլը սաքէրինին Արնավուտլարա գարշը սիլահ գուլլանմասընին թէհլիքէլէրի տախի մալիւմ օլտուղունտան, հեր հալտէ Վէլի Ռիզա բաշանըն Արնավուտլարը գանարրմըշ օլաճաղը անլաշըլըյօր։

Եալընըզ պիր չէյտէն գօրգույօրուզ, քի իշիթմիկիմիզ կէօրէ, Արնավուտ ճէմիյէթի իթթիհատիյէսինին Շգօտրատա պուլունան չիւպէսի վէ Արնավուտլարընին պաղը իլէրի կէյէնլերի չօգտան Տուլչինօնուն թէսլիմինէ բիզա վէ միւվաֆգագաթ կէօսթէրմէք իսթէտիքլէրի հալտէ, ավամը էհալի բազի օյմանագտա պուլունտուղընտան, էկեր Վէլի Ռիզա բաշա պունլարը տախի գանտըրմամըշ իսէ, գասասպանըն թէսլիմի սըրասընտա երինէ պիր գարըշրգուզտան գօրգուլապիլիր։

* * *

Աէմանիա իլէ Աւսթրիանըն սուրէթա Պապը Ալիյէ մուվաֆրգ օյան բօլիթիգասրընա պաղը արգասաշլարըմըզ կիւվենմէքտէ օյտուգլարը հալտէ, պիզ էօթէտէն պէրու պունա էմնիյէթ իթմէյիպ պու իքի տէվլէթին բօլիթիգասընը աչըգտան աչըգա խասմանէ օյան ինկիլիթերրա վէ Ռուսիանըն բօլիթիգասընտան տահա մուգիրը ատտ իթմէքտէ պուլունմուշտուզ տըր։

Վիէննա կազէթալարը եավաշ եավաշ Ավսթրիա բօլիթիգասընը մէյտանա գօյմագտա տըրբար։ պունլարդ մէսէլէի Շարգիյէնին հարի իչիւն, Պալգան չէպկիճէգլրէսինին Ավսթրիա իլէ Ռուսիա արասընտա թագսիմինէն պաշգա չարէ օյմասըզընը աչըգտան աչըգա պէյան իթմէքտէ տիրլէր։

Հալ պու քի Ավսթրիանըն՝ եալընըզ Աէմանիանըն իթթիֆագը իլէ պունա միւգթէտիր օյամայաճաղը անլաշըլըրզընտան, չիմտի եէնիտէն իւչ իսթէրթաթօրըն իթթիֆագը լիւզումինտէն պահս օլունմադա պաշլանտը։

Ռուսիա իսէ պու իքի միւթթէֆիգատէն նէ տէրէճէյէ գատար միւսթէֆիտ օլապիլէճէյինի, վէ պունլարըն ասը մագսէտլէրինի բէքէյի անլատրընտան պիր տահա Աէմանի իսթէրթաթօրլարընին խիւտէյէրինէ գաբըլմագ իսթէմէյէճէկի շիւպհէսիզ տիր։

Ռուսիա կազէթալարը Ավսթրիա կազէթալարընին Պալգան չէպկիճ ճէզիրէսի իչիւն գուրտուգլարը թագսիմի պէյէնմէյուպ, Պալգան ագվամընտան միւրէքքէպ պիր հիւքիւմաթը միւթթէֆիգա հէյէթի թէշքիլ օլունապիլէճէկինէ իսրար իթմէքտէ տիրլէր։

Խուսուսի իլէ քի Ռուսիա օ թագսիմէ բիզա վիրուպ, եէնի տէն Ավսթրիա վէ Աէմանիա իլէ իթթիֆագ իթմսէ պիլէ, ինկիլթերրա իլէ Ֆրանսանըն, վէ պէլքի իթալիանըն տախի պունա գարշը տուրաճագլարը չիւպհէսիզ տիր։

Իթալիանըն Աէմանիա իլէ Ավսթրիանըն իթթիֆագընա տախիլ օլմասը հավատիսի խայլը վագըթտան պէրի մէսքիւթանէի գաբըպ, պու իթթիֆագընն հասրլ օլուպ օյմատընը մալիւմ սէկիլ տիր։ լաքին պու իթթիֆագ Լեհիսթան մէսէլէսինէ մէպնի օլուպ, պու մէսէլէտէն տախի պահս օլընմամագտա օյտրընա պագըլըրսա, Աէմանիա իլէ Ավսթրիանըն օ նեյէթտէն վաղ կէչուպ, եէնէ իթթիֆագը միւսէլլէսին թէճտիտի իլէ, Պալգան չէպիհճէգլրէսինէ կէօզ տիրմէյէրի միւհիմմիլ տիր։

ԿԻԻՆԼԻԹԻՒ ՀԱՎԱՏԻՍ

Ումուրը մալիյէ իչիւն Աէմանիատան պիր միւշավիր կէլմիշ օլտուղու կիպի, չիմտի տէ երինէ Աէմանիատան ումուրը խարիճիյէ նէզարէթինէ պիր միւշավիր կէլմէք իւզրէ օլտուղու միւսթախպալը տիր։ (Վէքթ)

—=—

Մ. Կլատսթոնուն եէնի բանը ալաֆրանկա հոկտեմբեր 6 տա տէվլէթլէրէ թէպլիղ օլունուպ, 8 թարիխիյէ պուրայա պէօյիւք պիր մէվգիյէ միւլուտա իտէն պիր թէէկրաֆտան անլաշըլարդընա կէօրէ իսէ, ինկիլիզերրա իլէ Ռուսիանըն Շարգտա այրգա պիր մուամէլէ իհրա իթմէկլերինէ իհթիմալ կէօրիւնմէքտէ օլտուղունտան վէ Լիվրօբա գապինէթօլարընը տախի Մ. Կլատսթոնուն թէէլիֆինէ մուվաֆագաթ իտուպ, տէվլէթլէրը միւշարիյէհիմայը իճրայա մէմուր իթմէկէ բագի օյմագտա օլտուգլարընը տիւնքի Ֆոր ֆոֆիր եաղըյօր։

—=—

Վէքթը մէմուսաթընա կէօրէ, Սիսամտա պիր ինկիլիզ սէֆինէսի թարէպ օլունան պիր վերկիյի իհթիմէտիյինտէն տօլայը թէվգըֆ օլունտուղունտան, Ինկիլթերրա սէֆիրի Մ. Կօշէն պու պապատէ Պապը Ալիյէ արզը չիքայէթ իյէմիշ տիր։

ԱԶԳԱՅԻՆ

Աղիյէ նէկարէթը ճէլիլէպ թարաֆընտան Բաթրիգհանէյէ կէչէնտէ պիր միւզաքէրէ իրսալ օլունուպ Երմէնիսթան լուդէթինին ըէմէն գուրանըմամասը վէ Բաթրիգ հազրէթլէրինին տէվլէթ վէ էհալի արասընտա թէվասսուտ իթմէմէսի իչիւն էմր օլունմուշ օյմաղլա, պունա ճէվապէն Բաթրիգ Ամեն. Ներսէս Սըրբասան հազրէթլէրի թարաֆընտան Պապը Ալիյէ պիր թագրիր իրսալ օլունտուղընը կէչէնտէ եավմշ խոր։

Իշթէ պու տէֆա թագրիրը մէզքիւրան Երմէնիճէ պիր սուրէթինէ տէսթէրէս օյտրզրմդան, պիր վէճը զէյր այնէն տէրճ իթմէյիշ տիր։

Բարձրապատիւ Տէր

Ընկալայ Ձեր Բարձրութեան օրոստոս 30 և սեպտ. 4 ամսաթիւով կրկին ծանուցագրերն, ի պատասխանի մեր այն կրկին թագրիրներուն, զորս պատիւ ունեցած էի յուլիս 30 և օգոստոս 27 ամսաթուով ուղղել Ձեր Բարձրութեան, և առաջնով Ձեր խորին ուշադրութեան յանձնել Պոլիս գտնուող վասպուրականցի ազգայնոց մի հանրագիրն, որու թարգմանութիւնը հաղորդած էի ներփակեալ, և երկրորդով գանգատած էի թուրք մամուլին նրկատմամբ, որ Հայոց ազգին դէմ յարձակողական յօդուածներ կը հրատարակէ, գրգռիչ և թշնամական լեզուով, և խնդրած էի որ ըստ օրինի և սովորութեան՝ ազդարարութիւն մ'ուղղուի այդ թերթերուն, որպէս զի իրենց ընթացքը ուղղեն։

Ձեր Բարձրութիւնն իւր կրկին ծանուցագրերով՝ զորս ուշի ուշով նկատողութեան առի, կը յայտարարէ թէ Հայաստան բառն՝ որով վասպուրականի ազգայինք անուանած էին իրենց հայրենիքն յիշեալ հանրագրին մէջ, չկրնար ընդունիլ պաշտօնական լեզուի մէջ. թէ այդ հանրագրին բնագիրն ըստ որում Պարիսարքարանէն պահանջուած է և չէ յանձնուած, և թէ միանգամայն անոր մէջ դէպքեր ճշդուած չեն, յարուցեալ գանգատներն թշնամական կրից արդիւնք են, և թէ այս տեսակ գանգատանց համար Բ. Դրան քով մեր միջնորդութիւնն ստզբատանց արժանի է, թէ Պարիսարքին Պաշտօնն Կայսերական Հրովարտակով և նոյն իսկ Հայոց Ազգին Սահմանադրութեամբը սահմանուած ու դծուած է և Պատրիարքը չունի երբէք ըստ կանոնի միջնորդութեանց իրաւասութիւնմը, հետեւաբար Ձեր Բարձրութիւնը կաղդարարէ մեզ բոլորովին դադրիլ այսուհետև այս տեսակ միջնորդութեան պաշտօն կատարելէ։

Հարկ չկայ Ձեր Բարձրութեան բացատրելու թէ Հայերն բազմադարեան Հայրենիք մ'ունին, որու անունը Հայաստան է. այնարհն համօրէն այդ անունով կը ճանչնայ զայն և պատմութիւնն և աշխարհագրութիւն նուիրագործած են այդ անունն։ Նոյն իսկ պաշտօնական աշխարհացոյց քարտէսներ, որ Կայսերական կառավարութեան վաւերացման դրոշմը կը կրեն, Հայաստան անունով սահմանած և գծած են Հայոց Հայրենիքն իբրև մի մասն Օսմանեան երկրին։ Հետեւաբար Հայաստան անունը՝ ոչ ի չգոյէ հնարուած և ոչ նորատեղծ բառ մ'է, և չը կրնար անուշտ յանցանք համարուիլ՝ երբ Հայերն ևս իրենց Հայրենիքն յորջորջեն իւր բնիկ անունով։ Այս մտածութեամբ Հայոց ազգը և իւր Պատրիարքարանը կը գործածեն Հայաստան անունն պաշտօնական թղթոց մէջ, նման Բիւրոքրատ, Լուսոյսն և Կէրճէսոյն անուններուն։

Վասպուրականի Հայոց հանրագրին բնագիրն, ստուգիւ, խընդրուած էր Պատրիարքարանէն՝ պաշտօնէի մը միջոցաւ, սակայն նոյն հանրագիրն իմ քով կը գտնուէր, և ըստ որում այն միջոցին բացակայ էի ես Պատրիարքարանէն, այս պատճառաւ չէր կրցած նոյն հանրագիրը հաղորդուիլ ներկայացող պաշտօնէին։ Այլ սակայն այս առաջին անգամն էր որ մի այս տեսակ պահանջում տեղի կունենար, զի մինչև ցարդ Բ. Դուռը չէր ուզած երբէք այն հանրագրերուն բնագիրն՝ որոց մերթ թարգմանութիւնն և մերթ բովանդակութիւնն Պատրիարքարանիս կողմէ հաղորդուած էին իրեն, հետեւաբար հարկ ըլլալով նախ այս պահանջման յարմարութիւնն իմանալ, տեղեկութիւն խնդրած էի այս մասին և կսպասէի պատասխանի։

Այդ հանրագրին մէջ ինչպէս դիտել կուտայ Ձեր Բարձրութիւնն, զեղծմանց և բռնութեանց մանրամասնութիւն չկայ, սակայն արդէն բազմաթիւ թագրիրներով Բ. Դրան ծանուցուած են թէ՝ Հայոց գանգատներն ի՞նչ պատճառներէ կը ծնին և որո՞ց դէմ ուղղեալ են, իսկ այս վերջին հանրագրին նպատակն էր խնդրել պարզապէս գործադրութիւնն այն բարեկարգութեանց որ խոստացեալ էին, և որոց Հայոց ազգը կապաստ ակնկալեալ, ուստի բնական էր որ այդ հանրագրին մէջ չկրկնուէին արդէն ծանուցեալ դէպքերու մանրամասնութիւններն։

Վասպուրականի Հայերն ուրիշ քանի մը գաւառներու ժողովրդեան նման կը տեսնէին որ իրենց հայրենի երկրին մէջ շատ տեղեր ապահովութիւն և անդորրութիւն կը պակսի, կը տեսնէին որ խոստացեալ բարեկարգութեանց իրացումն օր քան զօր կը յապաղի, և արդարութիւն չըլլար իրենց երբ տեղական կառավարութեան կը դիմեն իրենց ցաւոցը համար, կը տեսնէին որ թուրք մամուլը ընդհանրապէս բարեկարգութեանց դէմ կը գնի ֆնասաբեր հրատարակութիւններով, ուստի յուսաբեկ ինձ կը դիմէին ստէպ իրենց վիճակին դարման խնդրելով։ Կը յուսադրէի զիրենք միշտ թէ իրական և կատարեալ բարեկարգութիւններ պիտի գան վերջ տալու իրենց ցաւոց և թէ Օգոստափառ Սուլթանին բաղձանաց մի միակ առարկան եղած է այս, և այսպէս զիրենք 'ի համբերութիւն կը յորդորէի, սակայն բողոքարկու ժողովուրդը յուսատու յայտարարութիւններէ զատ՝ որ և է իրական արդիւնք մը չտեսնելով՝ այս անգամ այդ հանրագրով իւր ցաւերը յայտներ էր մեր Ազգային երեսփոխանական ժողովին, որ արձանագրելով այդ հանրագիրը իւր ատենագրութեան մէջ, ինձ յղեր էր զայն, որպէս զի տընօրինեմ ինչ որ արժան է։

Այս պարագաներէն դիւրին է ըմբռնել որ եթէ անտարբեր գտնուէի մի այսպիսի աղերսանաց առջև, և չփութայի Հայոց հանրագրին օրինակը մատուցանել ոտրու որ անկ էր և կամ չատանայի անոր մէկ քաղուածոյն միայն հաղորդելով, աղերսարկու ժողովուրդն՝ որ այնքան վշտած և տուարտանօք համակուած էր, պիտի կասկածէր թէ իւր աղերսանաց կարևորութիւն չեմ ընծայեր ես։

Ձեր Բարձրութիւնը գիտէ անշուշտ որ երբ երկիրն արտաքոյ կարգի տագնապի մէջ ինկաւ, և զանազան ծանր դէպքեր յաջորդեցին իրարու, ես էի՝ որ իբր միջնորդ Տերութեան և ազգիս մէջ յորդոր կը կարդայի ատէպ ժողովրդեան որ անկեղծ պահեն իրենց դարաւոր հաւատարմութիւնն առ պետութիւնն Օսմանեան, ես էի որ յորդոր կը կարդայի որ տերութեան գոյութեանն ու փառաց պահպանութեան համար չխնայեն ինչ զոհողութիւն որ կրնան ընել անձնապէս և նիւթապէս։ Այս ընթացքս տարդիւն և անծանօթ չմնաց նոյն իսկ Օգոստափառ Սուլթանին, և Նորին Կայսերական վեհափառութիւնը գնահատելով զայն, չնորհ բրաւ յայտնեցի զիս իւր ներկայութեանը կոչել, և արժանի ընելով զիս իւր Կայսերական մեծարանաց, իւր Բարձր գոհունակութիւնն յայտնեց Հայոց ազգին հաւատարիմ ընթացից և մատուցած բազմազան ծառայութեանցը համար, և անոր համբերատար ոգին՝ որով այնքան տառապանաց և թշուառութեանց կը տակար դիմագրաւ, գովելով ըսաւ «Հայոց ազգը արժանի պիտի լինի վարձատրութեան և պիտի օգտի այն բարեկարգութիւններէն՝ որոց գործադրութիւնն որոշուած է։» Կայսերական այս բարձրագոյն խոստումն Հայոց ազգն սփոփեց և այն օրէն հետէ կսպասէ անձկանօք անոր իրացումը տեսնելու։ Հետեւաբար Հայոց պահանջումն երբէք մի թագուն դիտում չսքողեր, այլ կատարելապէս անկեղծ է և օրինաւոր, Հայոց ազգն՝ իմ միջնորդութեամբը՝ Նորին Կայսերական Վեհափառութեան գրութիւնն կը հայցէ իւր ազատից բարձման համար և իրացումն այն բարեկարգմանց, յորոց ոչ թէ միայն ինք՝ այլ նոյն իսկ իւր խաղաղ հայրենակիցք պիտի օգտին անյուշ։

Չեմ կրնար համբերել սակայն որ այսպիսի օրինաւոր և պարզ խընդրոյ մը գործադրութեան համար իմ միջնորդութիւնս 'ի յանցանս դրուեր ինձ։ Արդէն մեր Ազգային Սահմանադրութեան առաջին յօդուածին համաձայն Հայոց Պատրիարքն տերութեան հրամանաց միջնորդն է Ազգին առջև և փոխադարձաբար պարտաւոր է նաև իւր Ազգին համար միջնորդել տերութեան մօտ, և անոր խնդիրներն Բ.Դրան 'ի ծանօթումն բերել և արդարութիւն և օգնութիւն հայցել։ Այս միջնորդութիւնն նոյն իսկ Օսմանեան Սահմանադրութեան կը համաձայնի կատարելապէս։

Եթէ այնպէս կը կարծուի թէ Պատրիարքարանի միջնորդութեան նիւթ եղող խնդրոյ մէջ կան այնպիսիք՝ որ անհատական իրաւանց կը վերաբերին, և իբր այն՝ Պատրիարքարանի միջամտութեան չեն կարօտիր, պէտք է դիտել որ իբր մասնաւոր նկատուած այդ խնդիրներն այնպիսի իրողութիւններէ ծագած են, որ հասարակաց անդորրութիւնը կը չբացնեն, երկրին բարգաւաճումն և ժողովրդեան հարստութիւնը կը վտանգին, և հետևապէս հանրական կերպարան մ'ունին, մանաւանդ որ ժողովրդեան գանգատներն ուղղուած են խել մրգդեցութեան տերութեան, պաներու և տեղական պաշտօնակալաց ոմանց դէմ և բնականաբար կեղեքեալ ժողովուրդը չէ կարող համաձայնիլ տեղական կառավարութեան դիմելու այս չարքերուն բարձման համար, և կատպուլ իւր վիճակը Ազգային Պատրիարքարանի յայտնել։ Այս է առհասարակ պատճառն որ Պատրիարքարանիս հարկադրի ինչպէս հարստահարեալ միջնորդել Բ. Դրան առջև, միջնորդութիւն՝ զոր կը կատարէ ի վաղուց անտի, և նոյն իսկ Տերութեան համար անօգուտ չէ եղած այն։

Պատրիարքարանը գոհ չէ չարունակ իւր ժողովրդէն գանգատանց ձայներ լսելու և միջնորդութեան այս մեծ հոգը տանելու համար, բայց եթէ այս միջնորդութիւնն զանայ և բոլորովին լքանէ ժողովուրդը, յուսահատութիւնն ու հարկը պիտի բրնդատատ զայն իւր խնդրոյ համար ուրիշ միջնորդ մարմին մը փնտռելու և մինչև իսկ յոյ կամաց կրօնափոխութեան միտելու։ Այս պատճառներու առջև անհրաժեշտ եղած է մեզ, թէ՝ տերութեան և թէ՝ ազգին օգտին համար չարունակել մեր միջնորդութիւնն և այս մասին մեր խիղճը հանդարտ է։

Արդ, Բարձրապատիւ Տէր, այս դիտողութիւններն և խորհրդածութիւններն մատուցանելով Ձեր ուշադրութեան, քաջալոյս եմ որ Տերութեան ձեռք առնելիք իմաստուն և անմիջական տնօրէնութեանց և մեր Օգոստափառ վեհապետին շնորհիւ իրաց այս ցաւալի վիճակը միանգամ ընդմիշտ վերջ կը գտնէ, և յայնժամ Պատրիարքարանն ալ կարասի ժողովրդեան ամենօրեայ գանգատները լսելէ, և ոչ ևս պէտք կունենայ Բ. Դրան առջև միջնորդելու, միջնորդութիւն, որ եթէ նախարարաց տաղտուկ կարդէ, ոչ նուազ հոգ կը պատճառէ նաև Ազգային Պատրիարքարանի։

Կը մաղթեմ որ Ամենազօրն Աստուած զօրավիգն լինի Տերութեան բարձր պաշտօնէից, որ յաջողին երկրին այս տագնապալից վիճակին վերջ տալու։

10 սեպտ. 1880

—=—

Իզմիրեան Գեր. Մատթէոս Սրբազան՝ Ամասիա առաջնորդ. լեզընտան խմբիքասը իւզէրինէ խարար իթմէքտէ օլմաղլա, վարչութիւն եէնիտէն պիր Առաջնորդ ինթիխապ իտիլմէսի իչիւն, մահալը մէզքիւրէ էմր վերմէք մէճպուրիյէթինտէ պուլունմուշ տըր։

—=—

Բաթրիգ վէքիլի Գեր. խօլտամեան Պոլսոյ վարդապետ բէյէր ու վարիտէսինի կէօրմէք իւզրէ պիր հաֆթատան պէրու եալընա Բալըզար քէօյիւնէ կիթմիշ օլմաղլա, էվվելքի ագշամ Տէրօտատէթէ ավէթի իթմիշ տիր։

—=—

Իշխանիկինէ կէօրէ, պաղը էրմէնի գատընալարը՝ ինկիլիզերրա բարամէնթօսու ազասընտան օլուպ, էլան Սթամպօլտա պուլունան Մ. Ճէյմս Պրայա հէտիյէթէն թագտիմ իթմէքքիւզրէ, բէք կիւզել վէ մունթազամ պիր էլ հիւնէրի հազըրլամագտա իմիշլեր։

Տ-ԲԵԼԷՅԷ Վէ հավատիմը «ԱՅԷՐ ԷՄՊԵՐԻՆԷՅ» ՈՒՀԻՖԷՏ ԴՊՐՈՄԱՌ ՕԼՈՒՆԱ

ՇԱՐԳ ՊՈՒՀԸԱՆԸ

«Տէրսատէթ, 1 հոկտ.

«Տէվլէթէրին թէքլիֆաթընա մուխալէֆէթ իտիրէսի սուրէթինի իլիթիզամ իթմիշ օլանլար շիմտի բէք մէսրուր օլուպ, հիւքիմէթի Ցէնիյէնին ասն տէֆաքի հարէքէթի իլէ տուէլի մուազզամայը մաղլուպ իթմիշ օլսուղունու վէ նիւմայիշի պահրիտէն մասատ, Էվրօբա իթթիֆագընին տա խիթամ պուլտուղունու իստասա իտէյօրլար։ Գարատաղ Ցուլչինո իզէրինէ եիւրիւմէք իսթէմէմիշ օլսուղունտան, սալը կիւնիւ վուգու պուլաճագ օլան նիւմայիշի պահրի թէէխիր իտիրմիշ։ Գարատաղըն պու մէսէլէի Ս. Բէթէրպուրկտան եախօտ Լիվատիատան մէվրուտ էվամիրի խաֆիյէյէ համ իտիլիյօր, չէօյլէ քի, կիւյա Ռուսիա Էվրօբա իթթիֆագընը ֆէսխ իթմէք ազմինտէ իմիշ։

«Հալ պու քի չու իթթիֆատ պիւթիւն պիւթիւնէ էասարզ տըր։ Ռուսիա Գարատաղ մէսէլէսինէ էն ղէսատէ էհէմմիյէթ վէրէն տէվլէթ օլմաղա, մէսէլէի մէղքիրէ թէսվիյէրէղիր օլմայընճա, Էվրօբանընն իթթիֆագընը պօզամաղ, վէ Գարատաղ բրէնսի Ռուսիանընն էմրիյլէ թէպտիլի մէսէլէ իթտի տէմէյէ տէ լիւզում եօգ տըր։ Չինէքի հիւքիմէթի Օսմանիյէնին մէսէքինտէ սիրքէն վուգու պուլան թէպտիտիլ՝ Գարատաղը տա թէպտիլի մէսէլէքի մէճբուր իտէճէք պիր սուրէթտէ իտի։ Ամիրալ Սէյմուր Ջէթինէյէ կիթտիքտէ գարարլաշարրընն բրանչ տա թախմին իզէրինէ պինա օլունմուշ իտի քի, մուգ ալէմէթ անճագ Արնավուտլար թարաֆընտան կէօրիլէճէք օլուպ, վէ չիմտիյէ տէկին պու մէսէլէնին թէսվիյէսինի արղու իթմիշ օլան հիւքիմէթի Օսմանիյէ դավկայա իշթիրազ իթմէյէճէք տիր։ Իմտի թապիի տիր քի, Զէյլի Ռիզա բայա հուտուտա կէչէն Գարատաղլարը տիւշմէն ատա իտէրէք վուրաճաղըմ, տէյլի իյան իթտիյի կիպի, • բըլանը թէպտիլ իթմէք լազըմ կէլտի։ Արնավուտ Պաշբայօզուղլարընը տաղըմաղ քէտֆի օյան թէտարիքէտաթը ատքէրկյէ իլէ տէվլէթի Օսմանիյէ գարյը մուհարէպէ իտիյէմէդ։ Յոնանմա ֆիլվագի Ցուլչինո չէհրինի Գարատաղլարա վէրէպիրիր իտի իսէ տէ։ օ չէհրի մուհաֆազա իտէճէք Գարատաղ ատքէրլէրի՝ հէր թարաֆտան մուխապէրաթ քէսիլէրէք վէ հէմ Արնավուտլարընը հէմ ատքէրի նիզամիյէի Օսմանիյէնին թէարրուզունա հէտէֆ օլարաղ։ Ֆուրթունալար զէմանընտա ատ ատնանմա կէրի չէքիլմէյ՝ մէճպուր օլուղու կիպի։ բէք ֆէնա հալէ կիրիֆթար օլաճաղլար ըսը։ (Գարատաղլար։)

«Շու հալտէ։ մուատէլաթը մուգարրէրէ բլանընն պէր թարաֆ իստիրմիշ օրմատ մի հիմէմիր տիր։ Ֆագաթ տէվլէթէր մաղլուպ օլատլար տէմէքլիյին վագթը կէլմէմիշ տիր։ Պիր միւհիմմ ճիհէթլէ չու մէսէլէ խայրճա ատէյէնտի։ Շիմտիյէ տէկին հիւքիմէթը Սէնիյէ կէրիտէ տուրուպ, մուխալէֆէթին անճագ Արնավուտլար թարաֆընտան վագի օլսուղունու պէյան իթմիշ իտի։ չիմտի իսէ քէնտուսի ճէնարէթլէ իլերի կէլիպ, Էվրօբանընն թէքլիֆաթընը գատալ իթմէյէճէյինի իլան իթմիշ տիր։

«Պու պատէ իթթիխաղ օլունանճագ թէտապիրի ճէտիտէ նէտե՛ն իպարէթ օլաճաղը հէնուզ նամալիւմ տիր, չինքի պու մէսէլէ թահթր թէտրգատա օլուպ, ալթը տէվլէթլէրին ըիզասը իսթիհսալ օլունունճայա տէկին պիր աղ վագթի կէչմէսի թատպիի տիր։ Հիւքիմէթի Օսմանիյէ՝ ղէյլի Ռիզա բայանընն մէսէլէքինի ըէտտ, վէ Ցուլչինօյու թէպլիմ իթմէսինի էմր իտէրէք, չիմտի տախի միշքիլէթը պէրթարաֆ իտէպիլիր իսէ տէ, հէնուզ էօյլէ պիր նիյէթ կէօրմէյօրմ։« (1) (Թարգը 4 հոկտ.)

Գօնսէրվաթէօր ֆըրգասընտան Սըր Հէնրի Ցրըմմընտ Ուօֆի իլէ լիպէրալ ֆըրգասընտան իսմի մէճհուլ պիր զաթ մկյանընտա, «Արնավուտլարընն մուգավէմէթէ «Հագդը վար մը տըր, վէ Էվրօբա «տէվլէթլէրի Գարատաղլարը իլթիզամ իթմէյլի՞ մի արիլէր» մէսէլէսի հագդընտա պիր միւպահասէի աէլենյէ ճէրէեան իթմիշ օլսուղումայիւմ տիր։

Բէւ Մէլ կազէթ նամ միւթէպէր ինկիլիզ կազէթասը, պու պապատ Սըր Ցրըմմընտ Ուօֆին իքինճի մէթթուպընա չու ճէվապը վէրիյօր

«Սըր Ց. Ուօֆին թարֆէ եազըղը սօն մէթթուպ կէօսթէրիր քի, Ցուլչինո միւչքիլաթընն ասըլ նէտէն իպարէթ օլսուղունու չօգլար ունութմուշ տըրլար։ Ա. հալինին ունութմաս, այրզ տէյիլ տիր, ֆագաթ Սըր Հ. Ց. Ուօֆի կիպի միւթէհայիզանը բուլիթիգաշինասանտան պիր զաթին ունութմուշ օլմասը չայանը իսթիղրապ տըր։ Քէնտի եազըշընա պագարագ, ատէմին զանն իմմէսի կէլիր քի Ցուլչինօնին թիւրքէրտէն Գարատաղլարա թէրքի կիւյա չիմտիյէ տէկին իշխիրմիշ պիր չէյ տէյիլ իտի։ Հալ պու քի, Պէրլին ահանամէսինտէն ագտէմ, Ցուլչինո խայը միւտտէթ Գարատաղլար եէտիրնէ իտի։ 1876—1878 մուհարէպէսինտէ Գարատաղլար Օսմանլըլարտան իւչ լիման զաթ իթտիրէր, եանի Սբիցցա (Էյբուզ), Անթիվարի (Պար) վէ Ցուլչինո (Օլկիւն) լիմանլարընը։ Ավսթրիանին լիմանլարը չօգ իսէ տէ, գիյատէ մալ կէօզ չըգարմաղ տէեէրէք ըսբրիցցա լիմանընը Գարատաղտան ալտը։ Ցուլչինո Թիւրքէրէ կէրի վէրիտի, վէ Գարատաղ Անթիվարիի այը գօմսը պազը չարթլարա միւտատ օլունտու։ Մուախարէն գարարլաշարրընը քի, Օսմանլըլար Պէրլին ահանամէսինին Գարատաղա թէրք իթտիյի պաշգա պիր մահալէ պէտէ։ Ցուլչինոյու եինէ Գարատաղա վէրէէր։ Ֆագաթ Սըր Ց. Ուօֆին եազտըգյարընը օգույարագ քիմսէ տնլայամաղ քի, վագթըյա Ցուլչինո Գարատաղլարընն էլինտէ իտի։ Քիմսէ անլայամաղ քի, Գարատաղլար Ցուլչինոտա պուլունտուգլարը վազգթ հիւսնի իսարէ իթմիշ իտիլէր վէ չէհրի մէզքիւրատ գալընը օլանլար, Գարատաղլարընն մէսէլէինտէն խօշնուտ օլմուշլար իտի, վէ էկէր շիմտի Ցուլչինոլուլար իշինտէ Գարատաղա թէպլիմ օլմասերզ տէեէնէրէր վար իսէ, օնլար տա հէման շէհրի մէզքիւրը թէրք իթմիշ օլանլար տըր։ Վէ հէմ նիշիւն Գարատաղ Արնավուտլուգտան եէր ալմաղա մէճպուր օլույօր։ Գարատաղլարընն լիմանը օրմաղլապիւտտա տիր։ Ֆագաթ Ավսթրիա 1815տէ Գաթարօյու վէ 1878տէ Սբիցցայը ալտը։ իմտի տէնիզեօլու օլարագ Գարատաղա անճագ Անթիվարի իլէ Ցուլչինո գալտը։ Գարատաղ անճագ քէնտիսինէ պիրլէշմէք իսթէեէն Ալավ գօմշուլարընն արազիսինի ալմաք իտի, վէ տէյիլ Արնավուտլարընքինի։ քի Գարատաղլարը իսթէմէզլէր։ Ֆագաթ Գաթարօ լիմանը Ավսթրիատա տըր։ վէ Պէրլին ահանամէսի տէ Հէրսէքի Ավսթրիայա վէրմիշ օլսուղունտան, Գարատաղլարընն խէլաս իթմիշ օլսուգլարը Սավլար տա Ավսթրիայա կէչմիշ տիր։

(1) Հալ պու քի թայզընն մուխպիրի պու թէլէկրաֆը քէչիրէ իթթիքտէն սօնդրա Պապը Ալինին սօն նօթասը զուհուր իթմիշ օլմաղա, պու հալտէ մուխպիրի մուամիլէյէնին կէօրմէմիկի նիյէթ կէօրիւնմէքտէն մասատ, մէզքիւր նօթա վասէթասրլա տա սէֆիրայա թէպլիղ օլունմուշ տըր։

Գարատաղլարընը եաշայապիլմէք իչին քիչիւք պիր թօբրաղա միւհմաճ օլուպ, քէնտիլէրինն իտարէսինի իսթեմէեէն պիր ահալինին թօբրաղընը զապթ իտէեօրլար իսէ, պունուն սէպէպի չու տըր քի, էօթէտէ պիր պէօեիւք տէվլէթ պուլունուպ, ֆիլհագիգա Գարատաղլարընն իտարէսինտէն հազզ իտէնլէրին թօբրաղընը Գարատաղլարա վէրմէեօր քի սօնրա քէնտիսի եուլթսրն տէյի, վէ սահիհէն տէ էօյլէ օլմուշ տըր։ Իմտի Գարատաղլարընն Ցուլչինօյը ալմալարընա, վէ պունուն իչիւն քէնտիլէրինէ եարամմ օլունմասընա պիր շէյ տէնիլէմէզ։»

ՄԱՃԱՐԻՍԹԱՆ

Մաճարիսթանընն մէճլիսի մէպուսանընտա Մ. Թիձա, Նիւմայիշի պահրի հագգընտա պիր սիւայէ ճէվապէն պէեան իթմիշ տիր քի, տէվլէթլէրտէն հիչ պիրինին Թիւրքիայա գարշը մուհարէպէ իթմէք Նիյէթինտէ պուլունմատըը՝ Պէրլին ահանամէսին իճրասը իչիւն Թիւրքիայա վէրիլէն մէօհլէթտէն աչիքեար իսպաթ օլույօր։ Ավսթրիա Մաճարիսթան խարճի բօլիթիգասը սաղ ու միւսալէմէթին մուհաֆազասը իչիւն Էվրօբանընն իթթիֆագընը ալէտ տէվամ թէէքիտ վէ թազվիյէ իթմէեէ մէյեալ տըր։ Մ. Թիձա՝ պու պապատ հէնուզ նէ եարբլաճաղընը քէչի իտէմէյուպ, ֆագաթ գօմանտանլարա վէրիլէն թալիմաթա կէօրէ, ատանմատան գարյա ասքէր չը-գարըմայաճաղընը պիտիրմիշ տիր։ Մէճլիսի մէզքիւր միչարիլէյհին պէեանաթընա էլ չըրմըշ տըր։

Պատէհու մէճլիսի մէպուսան բէիսի՝ պիր մէթթուպ գրաթ իտուպ, իշպու մէթթուպտա իմբէրաթօր հէեէթը մէպուսէրին հոկտեմբերին 19 ընտա բէյթատա պուլունմալարընը իլմտար իթմէք տիր։

ԱՖՂԱՆԻՍԹԱՆ

Ինկիլիզ ասքէրի թարաֆընտան Գանտահարընն գաթիլն թախլիյէ օլունմասընա վէխիմ մանիպէր զուհուր իթտիկի՝ Լօնտրանընն մէվսուգ հավատիպէր ալան տայիրէլրինտէ ինանըլմագտա տըր։

Մէճարբէրնն պէյանընա կէօրէ Գանտահարը իշղալ իտէն ասքէրին մըգ տարը քեաղրա իւզէրինտէ 9000 քիշիյէ պալիզ օլմուշ իսէ տէ, չիմտիքի ասըլ մէվճուտ 6000 քիշիտէն իպարէթ իմիշ։ Էրզագճա տախի չօգ միչքիւլաթ վար տըր։ Գանտահարընն հիւքիմէթը ասքէրիյէսի՝ ուզագ մէսաֆէլէրէ ասքէր մի ֆրէզէլէրի սէվգ իթմէյի էյի կէօրմէյօր վէ պու սէվգ-ղէյաթլա պէյհուտտ եէրտէ մուխասէմաթա սէպէպիյէթ վէրիմէսինտէն գօրգույօր։ Ասքէրտէ իսալ հասթալըզը օլուպ, պիր գաչտա վէֆիյաթ վուգու պուլմուշ տըր։

Իմամէն խապէր վէրիլտիկինէ կէօրէ, սեպտ. 14տէ Էյուպ խան եալընըզ 200 սիւվարի իլէ ֆէրահտան միւրուր իթմիշտիր։ խանը միչարիլէյհ իթթիխաղը թէտապիր իչիւն Հէրաթա կիթմէք նիյէթինտէ օլտուղընը վէ պատէհու կէլիպ Գանտահար իւզէրինէ հիւճում իտէճէկինի պէյան իթմիշտիր։

ՍԻՍԱՄ

Պու կիւնլէրտէ մահալլի կազէթալարընտա Սիսամա Ասօսիտէս բաշայա գարշը վուգու պուլան խուսումէթքէտարանէ նիւմայիշլէրտէն պահս օլունմուշ տըր։

Պու խապէր սահիհ տիր։ Պու նիւմայիշլէրէ Գարլօվասսի գազասընտա Ասօսիտէս բաշանընն մէճմուրարը թարաֆընտան սէպէպիյէթի վէրիլմիշ տիր վէ օն պիր գարկյէ պու նիւմայիշլէրէ իշթիրաք իթմիշլէր տիր։

Պալատէ զիբը օլունարընը վէճհլէ, մէզքիւր նիւմայիշլէր հիւքիւմէթին պազը մէմուրլարը թարաֆընտան թէշվիզ օլունուպ, պու վագտա կէչէն հաֆթա բազար կիւնիւ զուհուրա կէլմիշ տիր։ Շէօյլէ քի պազը տէլիգանլարը՝ սահիլի տէրեայէ թօրլանըպ, Սթամպօլտան կէվմէքտէ օլան, վէ ճէզիրէյինին պէօյիւք չէհրի պուլունան վագթի լիմանընա կիրէճէք օլան պիր բօսթա վաբօրընը սէր իթմէքտէ իտիլեր։

Ժանտարմա բէյսի, մէզքիւր վաբօրընն Ասօսիտէս բաշանընն ազլինի թալեպ իթմէք իչիւն Սթամպօլա կէօնտերիլէն Սիսամը մէպուսլարը զէնճիրպէնտ օլարագ Սիսամա կէթիրմէքտէ օլտուղունու մէրգումէյիրճիլէրէ պէյան իթմիշ օլմաղլա, պունլար՝ բաշալի միչարիլէյհին ալէյհինտէ պուլունտուգլարընտան, ժանտարմա մէմուրընն պու իֆտատէսի իւզէրինէ հիտտէթ իտուպ, կէրէք մէմուրին վէ կէրէք բրէնս ալէյհինտէ հագարէթ իթմէյէ վէ եուհա պաղըրմաղա պաչլամըշլար տըր։

Պու հիտտէթ ու զաղապ տէրհալ քէօլէրէ տէ սիրպէթ իտուպ, պունա սէպէպիյէթ վէրէն ժանտարմա բէյնի՝ էհալինին պու խուսումէթ ու թէհտիտի միւվաճէհինէ տիքիշթուրմամասը, քէնտի ատէմէրի իլէ սավըրպ կիթմիշ վէ պու նիւմայիշի վաթի չէհրինէ խապէր վէրմիշ տիր։ Պունուն իւզէրինէ Ասօսիտէս բաշա բէյսի մէրգումու չաղըրպ, ատէմէրիլէ կիտիպ մէզքիւր նիւմայիշլէրի թէշվիզ իտէնլէրի թէվգիֆ իթմէսինի էմր իթմիշ տիր։ Ժանտարմա գօմանտանը իսէ հէյէճանէ օլան էհալիյէ մուգավէմէթ իթմէք իչիւն քիֆայէթ իտէճէք տէրէճէտ գուվվէթի օլմաղընը իթթեան իտէրէք, պու էմրի իճրա իթմէմիշ տիր։

Օ հալտէ Ասօսիտէս բաշա՝ ասաքիրի նիզամիյէի Օսմանիյէյէ միւրաճաաթ իթմիշ օլմաղլէ, ասաքիրի մէրգումէ գօմանտանը էվվէլա վալինին տավէթինէ իճապէթ իթմէք իսթէմէմիշ իսէ տէ, կէօրիւնիւշտէ մուախարէն ըմթամզօլտան ալտըը թալիմաթէ թէվֆիգան, Գալլօվասի իւզէրինէ պիր պէօյիւք ասքէր, վէ մահալը մէզքիւր զաբիյէլէրինին սէվգիյլի բիչկեաճընա տա Օսմանը զ արազը սէֆինէսինի սէվգ ու իրսալ իթմիշ տիր։ Սէֆինէի մէզքիւրէ էլան օրատա պուլունույօր իմիշ։

Էհալի՝ ասաքիրի մէրգումէյի «Բատիշահըմ չօգ եաշա, եաշասընն եէնի բրէնս, տիչսիւն Ասօսիտէս» նիտալարը.լա գապուլ իթմիշլէր տիր։ Մահալը մէզքիւրտէ գըլա օլմըշգ, ասքէր տէ աչգտա գօնագ իթմէսին իչիւն, էհալի ասքէրին լիգամէթինէ պիր մէքթէպ թախսիս իթմիշ, վէ ասքէրէ գահվէ վէ եէմիշ վէ հէր նէվի մէէքիւլաթ կէօնտերմիշ տիր։

Ասաքիր պու սէֆիրտէն չօգ մէմնուն օլուպ, Բատիշահը ատաէթիգթինահընը ալգըշլայան վէ անճագ վալիլէրինին ինֆիսալընը իսթէյէն սաքին պիր էհալի ալէյհինտէ իսթիմալը գուվվէթ իթմէք նիյէթինտէ կէօրիւնմէյօրլար իմիշ։

Պու վուգուաթը իւզէրինէ քէօյ մըխթարլարը թէքրար Պապը Ալիյէ թէլէկրաֆլար քէչիրէ իտուպ, Ասօսիտէս բաշանընն աղու թէպտիլինի իսթիտա իթմիշլէր տիր։

Ամբողջը մալիւմաթա կէօրէ, Պապը Ալի Ասօսիտէս բաշայը ըմթամզօլա չաղըրմըշ օլմաղլա, բաշալի միչարիլէյհ կէլէճէք բազար երթէսի կինինիւ միւվասէլէթ իտէճէք տիր։

ՄԷՖԵԱԹԻՊ

Պիլճիք Առաջնորդը Գեր. Ղևոնդ եպիսկոպոս պու ամիս միւթէվէֆա տոգթէօր Արծրունիին ըէտէրինէ խիթապէն պիր թասպիհթանամէ եազմուշ վէ պիր սուրէթինի տախի թարաֆիմըզդա իրսալ իթմիշ օրմաղլա, պէր վէճհի պիր տէրճ իտէրիպ։

Գերապատիւ Տ. Գէորգ Ամագ Քահանայի Արծրունեան Սիրելութեան.

Ի Խաստիւղ։

Գերապատիւ վշտացեալ եղբայր ի Տէր։

Ձեր ամենասիրելի Որդւոյն և իմ անզուգական սրտիս հատորին՝ յաւիտենական երջանիկ կենաց աշխարհը թևակոխած օրն՝ ես՝ Խաստիւղ էի և հեռաւեալ օրը տխուր յիշատակներով մեկնեցայ անտի։

Մինչ, այն օրն, անձնիւր անհատ՝ փոխանակ հողոյ՝ վա՜հ կը տեղար Ձեր սիրուն Որդւոյն՝ Միհրանիկին տխուր գերեզմանին վրայ, մինչ ցուրտ գերեզմանն ահով գոգցես լեռս կընկրկէր չընդունելու չթարչամեցնելու այն քնքոյշ և հօտաւէտ ծաղիկը զոր գուք երեսուն տարիէ աւելի ժամանակ անքան խնամքը պահեցիք, հոտոտեցիք, ցաւը տուիք և նորա կոկոնները ութթիլը կուզէիք տեսնել, մինչ մահն ինքնին՝ ամենայնից՝ իւր ըրած տարաժամ որսոյն նկատմամբ ի՛նքն իրեն գոգցես պատուհաս կապառնայ, մինչ մահագոյժ զանգակին մէջ մի հարուածը ծնեալսեր անհամեմատ գորովոյդ կապերը խզելու, խորտակելու կը յանդգներ, և վերչապէս, մինչ յաւիտենական կենաց մանկութեան որրանն՝ այն սեւաբոյր դագաղն հանգստեան ցաւարից օրօրներով կորորվէր, և մինչ քահանայք՝ ատտ յաչխարհի անմահութեան նախատօնակը կը կատարէին՝ և հրեշտակք յերկինս իրենց սիրուն ընկերին ընդունելութեան հանդէսն կը պատրաստէին՝ ես, յանիժամ, պատուական Հայր, իմ տուն մենացած, և չկարենալով, զեթ, դիմադրել տխուր զգացմանցս և երթալ նորա անմահութեան դուռն եղող գերեզմանին ճակատն արտասուքով բանալ՝ ինչպէս խիստ շատ անգամ նորա գեղաժիծաղ մանկութեան ճակատն, իբրև հասակակից ընկեր, եղբայրական սիրալիր խնդութիւններով համբուրած, էի, ես, կրեմ, այդ սգալից ժամերուն մէջ՝ զՁեզ կը մտածէի, ո՜հ զՁե՛զ, որ յանիժամ, իբրև ճշմարիտ քահանայ Աստուծոյ, հանգոյն փրկչին Յիսուսի, Ձեր խաչն յուսս բարձած՝ կարծես Գողգոթայի լեռը՝ այն դիժուարին և ապարժուտ լեռը կը բարձրանայիք պատարագելու միանգամայն և պատարագուելու, և, նման երկնաւոր քահանային՝ իրաւունք կստանայիք լուսեղէն յուսկն ամենցուն որոտալու այն սրտաճմլիք բարբառն տերունական թէ՝ «Դատեցէք Երուսաղէմի մի՛ լայք ի վերայ իմ, այլ լացէ՛ք ի վերայ որդւոց Ձերոց»։ Այո՛, պատուակա՜ն Հայր, ես յանիժամ Ձեր այդ փառաւոր դիրքը տեսնելով մխիթարուեցայ . . . մխիթարուեցէ՛ք և դուք, զի, թէ և կորուստն Ձեր մեծ՝ ծա՜նր, անվերադառնալի՛ և անհանգուրժելի՛ այլ վարձքն իսկ՝ ի յաւիտեանս առաւել քան զայն մեծ, բարձր և Անտուածային է։

Դուք Ձեր քահանայական վսեմ պաշտօնին համապատասխանող խաչը՝ նոյն իսկ այն օրէն Ձեր ուսին վրայ առիք՝ յորում Ձեր սիրասուն հանճարեղ զաւակն զՁեզ՝ զիւր գորովալից Հայրն՝ արտասուօք ողջագուրելով՝ օրհնասական տկար ձայնիւ՝ «ողջամբ ՀՇՈՒՆ՝, Հայրիկ»، կը թոթովէր. . . Այո՛, գիտեմ որ այդ ծանր խաչին ներքև պիտի հիւծի, հալի և մաչի Ձեր բազմամեայ հոգերով ծանրաբեռնեալ ակաղձուն գլուխը՝ բայց փոխան տրտմութեան, ուրա՛խ եղիք, զի, ինչ որ Աստուծոյն էր՝ Աստուծոյ մատուցիք, զգալով այդ թախծալից բաժակին դառնութիւնն՝ հաճութեամբ ըմպեցիք զայն ըստ ամենօրհնեալ կամաց բարձրելւոյն Աստուծոյ։

Դարձեալ կրեմ, պատուակա՜ն Հայր։ ուրա՛խ եղիք դուք Աստուծով և Ձեր բազմարդիւն Որդւոյն բաղցրիկ յիշատակներովը։ ուրա՛խ եղիք, ու Ձեր ողբը, արտասուքը, կոծն ու վա՜հերը մեզ թողուցէք՝ որոնցմով երթամք յաւէտ Նորա՝ այն մեծանուն Տօքթէօր Արծրունիին սգաւոր գերեզմանին վրայ լա՛մք և ըսենք՝ «Ա՜ա՜ղ, զիա՞ր դանկաւ, կործանեցա՜ հղօրն»։

Աղօթարար

80 սեպտ. 18 Ղևոնդ Եպիսկոպոս

Պիլճիք Շնչմանեան

ՎԱՐՉԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԹՈՒՐՔԻՈՅ

(937 Նոմերոտ դէպք)

ԳԼՈՒԽ Բ.

ԴԱՏԱՐԱՆՔ

Յօդ. 26. Ազգային դատական իշխանութիւնն՝ երեք ատոհանի իրաւասութեամբ ի դործ կը դրուի, թաղային, կեդրոնական և բարձրագոյն դատարաններու միջոցաւ։

Յօդ. 27. Որ և է խնդիր, իրաւառեալ ազգային պաշտօնակալաց և եկեղեցականաց պաշտաման վերաբերեալներն, (Տես Յօդ. 35 և 41) նախ՝ ամբաստանեալ կողման թաղային Դատարանին կը ներկայանայ. և երբ հաշտարարութեամբ չվերջանայ, կեդրոնական Դատարանին կուգայ, իսկ երբ հակառակորդք սորա վճռոյն չը հաւանին, բարձրագոյն դատարանին կը դիմեն՝ վերաքննութեան համար։

Յօդ. 28. Ամեն կարգի դատաւորք երկու տարուան համար կընտրուին, և վերընտրելի են։

Ա.

Թաղային Դատարան։

Յօդ. 29. Թաղային դատարաններուն պաշտօնն է՝ իրենց յանձնարարեալ խնդիրներն ու վէճերն հաշտարարութեամբ լուծելու այնտիպ։ և երբ չը յաջողին տեղեկագրել առ Դատական խորհրդական, որ կը յղէ զինդիրն առ պատկանեալ սենեակ կեդրոնական դատարանին։

Յօդ. 30. Թաղային Դատարանները կը կազմուին՝ Թաղական խորհրդէն դուրս և անկեղ ընտրեալ բանիբուն, ամուսնացեալ և թաղեցւոց վստահութիւնը լիովին վայելող երկու անձերէ, և թաղին եկեղեցական դասէն ընտրեալ մի քահանայէ։

Բ.

Կեդրոնական Դատարան

Յօդ. 31. Կեդրոնական Դատարանն երեք սենեակներու կը բաժնուի, Ամուսնական, Անհատական և վարչական. և իւր պաշտօնն է՝ ատոց միջոցաւ քննել և վճռել ազգային շրջանակին մէջ տեղի ունեցած ամեն դատերը։

Յօդ. 32. Կեդրոնական Դատարանի անդամք վարչական խորհրդէն կ'ընտրուին, ըստ առաջարկութեան Դատական խորհրդականին։

Ամուսնական Սենեակ

Յօդ. 33. Ամուսնական Սենեակը կազմուի, 40 տարին լրացուցած և Հայաստանեայց Եկեղեցւոյ օրինաց հմուտ ամուսնացեալ հինգ ձեռնհաս անձերէ, որոց երեքն եկեղեցական պէտք է լինին։

Այս Սենեակին կը պատկանին բոլոր ամուսնական դատերն։

Ա՛ՌԱՋՆՈՐԴ ՍԵՆԵԱԿ

Յօդ. 34. Անհատական Սենեակը կը կազմուի, 30 տարին լրացուցած և Տէրութեան օրինաց հմուտ հինգ ձեռնհաս անձերէ։

Այս սենեակին կը պատկանին՝ ժառանգական, կտակային, ընտանեկան, պատուոյ և վնասու հատուցման, և այլ ամենայն անհատական դատերն։

ՎԱՐՉԱԿԱՆ ՍԵՆԵԱԿ

Յօդ. 35. Վարչական սենեակը կը կազմուի, 30 տարին լրացուցած և վարչական օրինաց հմուտ հինգ ձեռնհաս անձերէ։

Այս սենեակին կը պատկանին՝ ի բաց առեալ Վարչական խորհրդոյ և դատական Բարձ. Ատեանի անդամներն բոլոր առաջնորդական, վանական, թաղային և այլ ամենայն ազգային պաշտօնատարաց, մանկավարժից և դատաւոր պաշտօնին ու պարտաւորութեան՝ ինչպէս նաև ընտրական իրաւանց և ազգային հրատարակութեանց վերաբերեալ դատերն։

Գ.

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԴԱՏԱՐԱՆ

Յօդ. 36. Բարձրագոյն դատարանը կը կազմուի, Կրօնային և Քաղաքային երկու ատեաններէն. որոց առաջինը կը բաղկանայ հինգ օրէնգէտ եկեղեցականներէ և միւսը հինգ օրէնգէտ աշխարհականներէ։ Այս երկու ատեանները միանալով կը կազմեն Խառն ատեանը։

Յօդ. 37. Կրօնային և Քաղաքային ատեաններն Ազգային Ժողովէն կընտրուին, Ատենապետաց դիւանին ներկայած սրբագրելի ցանկերուն վրայ։

Կրօնային ատեանին համար Ատենապետաց Դիւանին կողմէ ներկայելի ցանկը քաղեալ պիտի ըլլայ եկեղեցական վիճակային Ժողովէն պատրաստուած եռապատիկ ցանկին մէջէն։

ԿՐՕՆԱՅԻՆ ԱՏԵԱՆ

Յօդ. 38. Կրօնային ատեանին պաշտօնն է՝ վերաքննել կեդրոնական դատարանին վճռած այն խնդիրներն, որք զուտ քաղաքական հանգամանք ունին։

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՏԵԱՆ

Յօդ. 39. Քաղաքային ատեանին պաշտօնն է՝ վերաքննել կեդրոնական դատարանին վճռած այն խնդիրներն որք զուտ քաղաքական հանգամանք ունին։

ԽԱՌՆ ԱՏԵԱՆ

Յօդ. 40 Խառն ատեանին պաշտօնն է վերաքննել կեդրոնական դատարանին վճռած այն խնդիրներն, որք կրօնական և քաղաքական հանգամանք միանգամայն ունին։

ՎԱՐՁԱԿԱՆ ՕՐԻՆՔ

Յօդ. 41. Կրօնային ատեանին պաշտօնն է ազգին կրօնական գործոց ընդհանուր տեսչութիւնն։ Իւր պարտաւորութիւնքն են Հայաստանեայց Եկեղեցւոյ դաւանութիւնն ու աւանդութիւններն անեղծ պահել տալ, կրօնական զգացումն ազգին մէջ զարգացնելու ջանալ, եկեղեցեաց և եկեղեցականաց բարեկարգութեան հսկել, ազգին մէջ ծագած կրօնական խնդիրներն ու վէճերը քննել և լուծել։

Սոյն ատեանը կը քննէ և կը դատէ եկեղեցականաց պաշտօնին և պարտաւորութեանը վերաբերեալ խնդիրներն։

Նմանապէս ձեռնադրութեան համար ներկայացեալ ընծայացուաց արժանիքը կը քննէ, կը ստուգէ և անոնց ընդունելութիւնը կորոշէ։ Նոյնպէս կը հսկէ դրպրաց դաստուց վրայ և զարժանաւորը ի պաշտօն դպրութեան կը կոչէ։

Յօդ. 42. Կրօնային ատեանն կրօնական գործոց համար գէթ 15 օրն անգամ կը գումարի Նախագահութեամբ Պատրիարքին և Դեր-Նախագահութեամբ Կրօնական խորհրդականին։

Յօդ. 43. Քահանայի ձեռնադրութիւն չկրնար կատարուիլ Կ. Պոլսոյ մէջ, մինչեւ որ Կրօնական խորհրդականին առաջարկութեան վրայ Պատրիարքին կողմէ արտօնեալ չըլլայ։ և այս արտօնութիւնը չկրնար տրուիլ, մինչեւ որ թաղի մը քահանայից դատն ու թաղական խորհուրդն ստորագրեալ տեղեկագրով չը խնդրեն, ընծայայուին վարուց ու բարուց համար չը վկայեն, և անոր ապրուստին ապահովութիւնը չերաշխաւորեն։

Սոյն պայմաններուն համեմատ կը կատարուի նաև գաւառաց մէջ քահանայից ձեռնադրութիւնը, գաւառին Առաջնորդ Եպիսկոպոսին ձեռօք։ Առաջնորդն երբ Եպիսկոպոս չէ, ձեռնադրութիւնը սահմանակից վիճակաւոր եպիսկոպոսին կը յանձնէ։

Նմանապէս կուսակրօն եկեղեցականի ձեռնադրութիւն՝ թէ՛ ի Կ. Պոլիս և թէ՛ ի գաւառս՝ չկրնար կատարուիլ, մինչև որ Եպիսկոպոսի մը կամ՝ վանական Միաբանութեան մը կողմանէ ընծայացուին բարուց և վարուց համար գրաւոր վկայութիւն չտրուի, ուսման մասին պաշտօնական քննութենէ չանցնի և Պատրիարքէն արտօնեալ չլինի։

Իսկ Առաջնորդաց եպիսկոպոսական կոչման մասին Գաւառական Ազգային տեղեկագիրը Կրօնային Ատեանին մէջ քննուելէ ետև, Պատրիարքը կը կնքէ եպիսկոպոսացուին վկայականն, ըստ առաջարկութեան Կրօնական խորհրդականին։

Յօդ. 44. Երբ Կրօնային Ատեանը խնդիր մ՚ իւր ձեռնհասութենէն վեր դատէ, կամ Պատրիարքն և կամ՝ Կրօնական խորհրդականը չհաւանին Կրօնային Ատեանին որոշման, Պատրիարքին հրաւիրանաց վրայ Եկեղեցական Վիճակային Ժողով կը գումարի և խնդիրն անոր որոշման կենթարկի։

ԵԿԵՂԵՑԻՆ ՎԻՃԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Յօդ. 45. Եկեղեցական Վիճակային Ժողովը կը բաղկանայ, Կ. Պոլսոյ մէջ գտնուող Եպիսկոպոսներէն և առաջնորդ կամ վանահայր Վարդապետներէն, Երուսաղէմայ և Կ. Պոլսոյ Պատրիարքական Փոխանորդներէն, և Կ. Պոլսոյ եկեղեցեաց քարոզիչներէն և աւագ քահանայներէն։ Ի բաց առեալ Վարչութեան կողմէ ընդդատաստանու ճանչցուած եկեղեցականներն։ Եւ իւր պաշտօնն է՝ կաթողիկոսական և Պատրիարքական և Կրօնային Ատեանի անդամակցութեան ընտրելեաց ցանկերը պատրաստել և առ ինքն յանձնարարեալ խնդիրները լուծել։

Ի հարկին գաւառաց Առաջնորդներն ալ կը հրաւիրուին Եկեղեցական Վիճակային Ժողովին մասնաւոր բարձրագոյն կարեւորութիւն ունեցող կրօնական խնդրոց լուծման և կաթողիկոսական ցանկի պատրաստութեան համար։

Յօդ. 46. Եկեղեցական Վիճակային Ժողովն՝ երբ խնդիր մ՚ իւր ձեռնհասութենէն վեր դատէ, Արարատեան Մայր Աթոռոյ Կաթուղիկոսին կը դիմէ ստորագրեալ տեղեկագրով։

ԳԼԹԼԸԳ

ԻԱՆԷ

(Հանգանակութիւն յերուսաղէմ)

		Դրամ.	
Ամեն. Եսայի Սրբազան Պատրիարք Հայր		2420	
Գեր. Խաչատուր Եպիսկոպոս		605	
» Յարութիւն	»	605	
» Երեմիա	»	605	
» Աստուածատուր	»	22	30
Սրժ. Վրթանէս Վարդպ.		91	
» Ղուկաս	»	60	20
» Պօղոս	»	22	30
» Եղիշէ	»	11	15
» Կիրակոս	»	181	20
» Խաչատուր	»	22	30
» Սրապիոն	»	22	30
» Եփրեմ		66	
» Իգնատիոս	»	22	30
» Մկրտիչ	»	121	
» Մեսրոպ	»	121	
» Բարթուղիմէոս	»	121	
» Դաբրիէլ	»	121	
» Սարգիս	»	45	20
» Մամբրէ	»	121	
» Գրիգոր	»	60	20
» Սահակ	»	181	20
» Վահան	»	181	20
» Ղեւոնդ	»	181	20
» Գարեգին	»	22	30
» Յակոբ	»	242	
» Աւաքէլ	»	22	30
» Ներսէս	»	22	30
» Դէորգ	»	121	
» Խորէն	»	68	10
» Արիստակէս	»	45	20
» Վահրամ	»	60	20
» Գաբրիէլ	»	55	
Բրնրհ. Նիկողոս Սարկաւագ		22	30
» Սարգիս	»	60	20
» Կարապետ Յովհաննէսեան		121	
» Նիկողոս	»		
» Թալասցի	»	22	30
» Գրիգոր	»	22	30
» Մարտիրոս	»	45	20
» Գրիգոր Սղերդցի	»	45	20
» Տրդատ	»	121	
» Սարգիս Վանցի	»	60	20
» Սալէհ	»	22	30
» Յարութիւն Դպիր		22	30
» Գրիգոր	»	34	5
» Յակոբ	»	22	30
» Յովհաննէս	»	22	30
» Արտակ Ժառանգաւոր		22	30
» Արմենակ	»	22	30
» Յարութիւն	»	22	30
» Տիգրան	»	5	30
» Յովհաննէս	»	11	15
» Աւետիս	»	1	20
Մեծ. Տէրտ.			
Կարապետ Տպարանապետ		121	
Կարապետ վարպետ		45	20
Խաչատուր Մատագործ		22	30
Ատեփան Պապա		22	30
Միքայէլ Յարութիւն և Միքայէլ, անձինք Պատրիարքարանի		121	
Միքայէլ Ժառանգաւորաց հանդերձապահ		45	20
Յարութիւն Փոքրաւոր Ղուկաս Վարդապետի		22	30
Սուքիաս Ժամկոչ Հրեշտակապետի		22	30
Սարգիս Սենեկապետ		22	30
Յակոբ Զգեստապահ		12	
Կարապետ Դռնապան Ժառանգաւորաց		22	30
Խաչատուր Դռնապան Ս. Յակոբայ		22	30
Մարտիրոս Գիշերապահ Ժառանգաւորաց		22	20
Մանուկ Պապա Մոմագործ		121	
Գաբրիէլ Հացագործ		22	30
Գրիգոր Մոկացի		5	20
Գրիգոր Վանցի Սպասաւոր Ժառանգաւորաց		121	
Յակոբ Պապա Մպաթիացի		17	5
Ստեփան Կարնեցի Լուսարար		18	
Պետրոս Վանցի Աւետաց		5	20
Գրիգոր Կարապետեան Նորգիւղցի		11	15
Կարապետ Կեսարացի Զգեստապահ		30	10
Գէորգ Բիւրեցի Խաչանցի		5	30
Յակոբ Ախալցխացի		11	15
Յարութիւն Զանազ գալէցի Փաստաբան		22	30
Պօղոս Պապա Մոմոմանաս		121	
Սարգիս Պապա		30	10

(Տեսէ՛ք)

ԹԷՎՃԻՀԱԹ

Կէյվէ դաղասը գայմագամը Լրիպ էֆէնտիյէ ըիւթպէի սանիյէ սընրքը միւթէմայիզի,

Աթինա սէֆարէթը Սէնիյէսի ի-քինճի քիթապէթի՝ ըիւթպէի սանիյէ սընրքը սանիսի իլէ սէֆարէթ միւշարիլէյհա աթաչէսի Զալի էֆէնտիյէ,

Պէյ օղլու միւտտաիի ումումի մուավինլիյի՝ Խիւտավէնտիկեար վիլայէթի մերքէզ պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինի սապրդ Ահմէտ պէյէ,

Խիւտավէնտիկեար վիլայէթի մերքէզ պիտայէթ մահքէմէսի միւտտաիի ումումի մուավինլիյի՝ Պէյ օղլու միւտտաիի ումումի մուավինի սապրդ Հագգը պէյէ,

Վան վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի ճէզա տայիրէսի ըիյասէթի՝ Թրապիզօն վիլայէթի իսթինաֆ մահքէմէսի ըէիսի սապրդ Ըէուֆ պէյէ,

Նէճատ միւտտաիի ումումի մուավինլիյի՝ Նէճատ թահրիրատի քեաթիպը սապրդը Ապտուլլահ էֆէնտիյէ թէվֆիհ պույրուլմուշ տըր։

ՄԻԻԹԷՖԷՐԻԳԱ

Թրպէնին պէեանընա կէօրէ, Մ. Թէոտոր Մավրօգօրատօ կէչէն հաֆթա թէսալիատա 16.000 լիրայա 50.000 տէնիւմիւիւք պիր չիֆթլիք միւպայէա իթմիշ տիր։

—=—

Ըում թիւճճարանը միւթէպէրանընտան Մ. Զարբա քէնտի նամընա օլան գըզլար մէքթէպի իչիւն պիր մահալը մախսուս ինշա իթմէք իւզրէ թագսիմտի Այի—Թրիատա քիլիսէսինին արսասը իւզէրինտէ պիր մէքթէպ եաբաճագ վէ պու մէքթէպ թախմինէն 20.000 լիրայա չըգաճագ տըր։

—=—

Տէտէ-Աղաճ ճիվարընտա հայտուտլուգ մէյտան ալմըշ օլմաղլա, կէչէնտէ հայտուտլարըն տաղա աշըրտգլարը Բէթրօ Գալֆթաթի նամ քիմէնէ 1100 լիրա թաշվիհնաթ վերէրէք գուրթուլմուշ տըր։

—=—

Կէչէն հաֆթա Սթամպոլ Տիվանը ճինայէթինտէ պիր մուհաքէմէ վուգու պուլուպ, չէյլէ քի, իչպու մուհաքէմէտէ իքի մաղնուն ալէյհ պուլունարագ պիրի Լուտովիկո նամընտա տէօնմէ պիր Լէհլի վէ տիկէրի տախի կիւլֆէ նամընտա պիր իսլամ գատընը իմիշ։ Լուտովիկո իլէ մէրգումէ հանըմ՚գարը գօճա կիպի կէչինմէքտէ օլուպ, պունլար զարուրէթի վէ սէֆիլէթի տիւչար օլունճա, հիւքիւմէթ ալէյհինտէ կէօյա ֆէսատլար վէ իթթիֆագը խաֆիլէր մէվճուտ օլտուղունու խապեր վերմէք իւզրէ Մապէյնէ մէքթուպլար վէ բաքօրթօլար եաղմագ թասավվուրունտա պուլունմուշլար տըր։ Կէօրիւնիւշտէ էվվելա պու մաիւմաթը խայալիյէյէ ինանըրմըշ վէ Լուտովիկո իլէ ըէֆիզէսինէ պաղը պախչիչէր վէրիրմիշ տիր։ Լաքին մուախխարէն տահա տօղրու մալիւմաթ վերմէյէ իճպար օլունտուգլարընտա, պէյօղլունտա թարլա Պաշընտա պիր խանէ կէօսթէրմիշլէր տիր։

Պու խանէնին միւսթէճիրի Անէքսանտր նամընտա պիրի օլուպ, կէօյա տսրլ ֆէսատ պաշը տա պուխմիշ։ Զապրթա խանէի մէզքիւրը պասմըշ, միւսթէճիրը մէրգումուն թէվզըֆ իթմիշ վէ խանէտէ պուլունան էվրագ վէ էշեայը քեաֆֆէթէն զապթ իթմիշ տիր։ Լաքին ֆէսատա տակիր հիչ պիր էսէր պուլունմամըշ տըր։ Պունուն իւզէրինէ վուգու պուլան իսթինթագտա Լուտովիկո իլէ ըէֆիզէսինին միւֆթերի օլաուգլարը թէպէյիւն իթմիշ տիր։ Պունտան մաատա Լուտովիկո հագըգաթը հալի իգրար իտէրէք, վէ մէքթուպլարը եաբընը զքէնտի եաղրպ ըէֆիզէսինին հիչ պիր մէտխալի օլմատըղընը պէյան իլէյէրէք մէրգումէյի գուրթարմայա չալըշմըշ իսէ տէ, Տիվանը ճինայէթի Լուտովիկոյու պէշ սէնէ գալէպէնտիյէ վէ կիւլֆէ հանըմը տախի ճէզա գանունունամէսինին 233 իւնճիւ պէնտինտէ միւնտէրիճ ճէզայա հիւքմ իթմիշ տիր։

Ա՛ՌԻՍԹԱՐ ԺԷՆԷՐ

—=—

Պու քէրրէ էօհտէսինէ Սթամպոլ բայէսի թէվֆիհ գըլընմըշ օլան Լպիւլհէտի էֆ. հաղրէթլերինէ թէպտիլէն իքինճի ըիւթպէ Մէճիսի իհսան պույրուլմուշ տըր։

—=—

ՕՆ ԱԼԹԸՆՃԸ ԼՈՒԻ

Վէ

ՖՐԱՆՍԱՆԸՆ ԻԹԹԻԱԼԸ

(ՐԷՎՕԼԻՈՒՕՆ)

ՄԻԻԷԼԼԻՖԻ

ԱԼԷՔՍԱՆՏՐ ՑԻՄՕԱ

ՕՆ ՊԻՐԻՆՃԻ ՖԱՍԼ

(939 Ն.-Դրօան դէլ.)

Լաքին պու թէտպիր բէք քիֆայէթսիզ վէ բէք եավաշ կէօրիւնտիւ, վէ տահա միւէսսիր պիր թէտպիրէ միւրաճաաթ օլունը, եանի Բարիզին եագընընտա պուլունան օթուզ պին արապա օտուլունու գարատան Բարիզէ կէթիրթմէկէ գարար վերիլտի։ Պու թէտպիրին իճրասը իչիւն իքի եիւզ պին ֆրանգ իգթիղա իտէր իտի, գրալ պու ադէյի իգրազ իթտի վէ օն պէշ կիւն զարֆընտա սաթըլաճագ պէհէր օտուն արապասընը իւզէրինէ ալթը լիրալըգ պիր վէրկի թարհ իտէրէք մէպլաղը մէզպուրը գապզ իթտի։

Էլհասըլ Սիպէրիա կիպի եէթմիշ ալթը կիւն սօուգ իթտիքտէն սօնրա, փեւրուար 21տէ պուզլար սէօքիւլմէկէ պաշլադը, վէ պու տէֆա հագիգաթէն պաշլամըշ իտի։ Լաքին Բարիզ էհալիսինին հէր շէյտէն պիր էյլէնճէ չըգարմագ ատէթի օլտուղընտան, պու պապտէ տախի պու ատէթինի ունութմամըշ իտի։ Հէման հէր տէօրթ եօլ աղըզլարընտա գարտան տիքիլի թաշլար եարըլըպ, իւսթէրինէ տէ գրալ վէ գրալիցայա մէտհիյէ օլմագ իւզրէ, եազըլար չըզըմըշ իտի, զիրա միւարիլէյհիւմա իչպու ֆելաքէթտէ սուրէթի հագիգիյէտ իանէլէր իտուպ, ֆելաքէթզէտէկէանը թէսէ լի իթմէք իչիւն հէր նէ միւմքին իտի իսէ եարմըշլար իտի։

Սօուգ զէրօտան 12 տէրէճէ աշաղա էնմիշ իքէն, խանէլէրի գաբամագտա օլան պուզ եըղընթըլարը արասընտա, հէր քէս էտէպկյաթլա մէշղուլ օլմագտա վէ սէյիրլէրէ կիթմէքտէ իտի։ Զէմանէնին խաֆիֆճէ չարիի պուլունան Մ. տը Պուֆֆէր՝ պէյթլէր թանզիմ իտէր իտի վէ պու պէյթլէր մուվաֆֆագիյէթը ագիմէէ նայել օլուրլար իտի։ Ցուսի տախի ֆաճիալէր (թրաժէտի) իճրա իթտիրիր իտի իսէ տէ, պունլար տայմա աշաղա տուշէրլէր իտի։

Օ զէման պու իքիմուհարրիր տէ գրիթիգտէն գուրթուլամատըլար։

Էվվէլա ֆաճիատան պաշլայարըմ, սէֆալէթէ խաթրը իթմէք լազըմ տըր։

«13 յունվոր.—Մ. Տիւսինին իքի այտան պէրու պէքլէնէն Մաֆֆէն նամ ֆաճիասը նիհայէթ տիւն օյնանտը։ Մուէլլիֆի մումաիլէյհ՝ մուվաֆֆագիյաթը ֆէվգէլատէսինտէն թէչիդ օլունարագ, արթըգ ինկիլիզ չարիրինին պիլճիւմէ տէլիլիքլէրինի, այգըրըլըգլարընը վէ եապանիլիքլէրինի Ֆրանսըզ մէնզարէսինէ նագլ իտէպիլէճէկինէ մէմուլ իթտի։ Մալիւմ տիր քի պու էճնէպի շաիր Շէյքսբիր տիր, եանի ֆաճիա մուհարրիրլէրինին էն ալիսի, էն էտնասը, էն քիւսթաքը, էն աճայիպի տիր։ Տիւնքի կիւն Մաֆֆէն օյունունուն ճիւզի պիր գապու լիյէթէ մազհար օլուշունա պագըլըր իսէ, էհալիյէ չօճուգճա վէ օսանտրրճը տէհշէթլէրտէն պէզկինլիք կէլմէէ պաշլամըշ տըր տէյու մէմուլ օլունուր։ Մէվսուգէն խապէր վերիլտիկինէ կէօրէ, բազար կիւնիւ վուգու պուլան բրօվատա Մ. Տիւսի՝ էսէրինին օ գատար այգըրըլըգլարընտան վէ միւնասէպէթսիզլիքլէրինտէն դօրգարագ, պիր ազ ագլը՝ զայպ իթմիշ իտի, վէ էզզէթի, ագլը, վէ ֆիքրի սէլիմի օ գատար թահգիր իթտիկի իչիւն զամիրի գապարտրընտան, զիհնինէ խալէլ կէլմիշ իտի։ Լաքին պաղը բարչալար է յի ագրշլանտրգլարընտան, վէ բարթէր բէք տէ աչրգտան աչրղա հիտտէթ կէօսթէրմէտիկինտէն, վէ անճագ պիր գայտսըզլըգ իպրազ իթտիկինտէն։ Քէնտի քէնտիսինի էօյլէ գանտրմըշ տըր քի, պաղը թասհիհլէր վէ թէպտիլէր վէ թէնգիհլէր սայէսինտէ վէ խուսուսիլէ չէտիտ պիր հիյլէ իլէ օյունու եիւրիւտէ պիլիր վէ պէլքի տէ մուզաֆֆէրլիյէթէ նայել օլուր։

«Պինապէրին իքինճի տէֆա իճրասը ճումա էրթէսի կիւնիւնէ թաալիգ օլունտու։

«Պագալըմ օնտան նէ՞ չըգաճագ տըր։»

Շիմոի պագընը Մ. Պուֆֆէր իչիւն գրիթիգ նասըլ միւլայիմէշիր վէ պալ կիպի օլուր։ Վագրա Մ. տը Պուֆֆէր՝ օ եապանի Շէյքսբիրէ պէնզէտէրէք պէշ բէրտէլի պիր ֆաճիա թանզիմ իթմէմիշ տիր։

«22 փեւրուար.—Կենճ Իբս, Բանապէլ՞ռէն ռա նամ թիւրքինին հավասը իւզէրինէ Մ. տը Պուֆֆէրին բոյսը սերլեվհասըյա օրթատա պիր շարգի տօպաշմագտա տրը։ Պու լաթիֆ շաիրին թօհաֆլըզը մալիւմ տիր։

Թարիֆէ հաճէթ տէ յիլ տիր քի, Շէյքսբիր իլէ Տիւսի՝ Մ. տը Պուֆֆէրին պու եէնի մահսուլընտան չօգ աշաղա գալարլար։

Լաքին եէնէ օ զէմանլար սաղլամ, վէ ինկիլիզ չարիրինին հէման էն տէհշէթլի իխթիրաաթը գատար տէհշէթլի պիր ֆաճիա բարիզլիլէրին նաղարը տիգգամընը ճէլգ իթտի։

Լաթիւտին օթուզ սէնէ մահպուսիյէթտէն սօնրա սէպիլինին թախլիյէ օլունտուղունու տիմէք իսթէօրուզ։

Իլմի իտարէ մուալլիմի մէշհուր քէսնէյտէն պահս իթմիշիզ տիր։ Պու զաթ Օն պէշինճի Լուի իլէ Մատամ տը Բօմատուրը հէքիմ միւշարիլէյհա Մատամը եանը։ քսբիրէ պէնզէտէրէք պէշ բէրտէլի պիր ֆաճիա թանզիմ իթմէմիշ տիր։

«Ես փեւրուար.—Կենճ Իբս, Բանապէլ՞ռէն ռա նամ թիւրքինին հավասը իւզէրինէ Մ. տը Պուֆֆէրին բոյսը սերլեվհասըյա օրթատա պիր շարգի տօպաշմագտա տրը։ Պու լաթիֆ շաիրին թօհաֆլըզը մալիւմ տիր։

Թարիֆէ հաճէթ տէ յիլ տիր քի, Շէյքսբիր իլէ Տիւսի՝ Մ. տը Պուֆֆէրին պու եէնի մահսուլընտան չօգ աշաղա գալարլար։

Լաքին եէնէ օ զէմանլար սաղլամ, վէ ինկիլիզ չարիրինին հէման էն տէհշէթլի իխթիրաաթը գատար տէհշէթլի պիր ֆաճիա բարիզլիլէրին նաղարը տիգգամընը ճէլգ իթտի։

Լաթիւտին օթուզ սէնէ մահպուսիյէթտէն սօնրա սէպիլինին թախլիյէ օլունտուղունու տիմէք իսթէօրուզ։

Իլմի իտարէ մուալլիմի մէշհուր քէսնէյտէն պահս իթմիշիզ տիր։ Պու զաթ Օն պէշինճի Լուի իլէ Մատամ տը Բօմատուրը հէքիմ միւշարիլէյհա Մատամը եանը։ տա իքէն գրալ իչէրի կիրտի։ Քէսնէյ տիթրէր, էյմպէյմ՝ օլուր վէ տիշարը չըգար։

—Նէ՞նիզ վար, սօրտու օնա Մատամ Տիւհօսէ նամ պէլէմէքի, պէօյուք գատրն Մուխթիրէլէրի թանզիմ իտուպ էսէր պրագմըշ տրը։

—Հիչ, սէտի քէսնէյ հիչ պիր շէյիմ եօգ, անճագ գրալը կէօրտիւկիմտէ շէօյլէ տերիմ։ «Իյթէ պիր ատամ քի քէյֆի իսթէրսէ պաշըմը քէսարիէպիլիր։»

—Օ՞, ճէվապ վերտի Մատամ Տիւհօսէ, գօրգուլաճագ պիր շէյ եօգ տրը, գրալ բէք էյի ատամ տրը։

Հագիգաթէն գրալ բէք էյի ատամ իտի վէ պիր շէյ եաբմայան պիր ատամը գաֆասընը քէյֆ իչիւն քէստիրմէզ իտի։ Լաքին էյլէնճէ իչիւն մէրգումը Պասթիյլ հապսխանէսինէ կէօնդէրէպիլիր իտի։

Լաթիւտին Պասթիյլ կիրմէսինին բէք մուխթասար սուրէթտէ եազմըշ իտիք։ Պիսէթրը հապսխանէսինտէն չըգարընտա, եինէ անտէն պահս իտէպիլիր իտիք։

(Տէվ-Դ)

ՏԱԼԽԻԼԻՅԷ

Պու կիւնքի վաքֆնտա ամթիսէքի ֆըդրա օգունմուշ տըր։

«Պիր իքի կիւնտէն պէրու իֆատ իյլէտիյիմիզ վէճճէյլ։ Պապը Ա-լինին մէշղուլլէյթը հաղըրէսի ըլահաթ տըր։

«Ըսլահաթըն էն միւհիմէրինտէն օլան ումուրը մէարիֆ վէ նաֆիա հագգընտա միւզաքէրէի ախիրէտե կէսսթէրիլէն նիսպէթը ալարիսաթ իլե պէրապէր, խաղինէի մէրքէզլիյէտէն թախսիս օլունաճագ մէպալիղ իւզերինէ միւզաքէրթը միւհիմմէ ճէրէեան իյլէտիյի մէսմաւ տըր։

«Պիր տէ իսթիյար մէճլիսլերինին վէզայիֆի վէ տերէճէի մէէղունիյէթի իւզերինէ պաղը թաւավուրթը ճէտիտե պուլունտուղու ճիմիճի միսթախպէրթատան տըր։

«Յեվայիրը պէլէտիյէ թէչքիլաթ վէ իճրաաթը տախի պաչըճա մէվատտը ըսլահիյէտէն օլուպ, պունա տաիր իգթիզա իտէն մէվատտը նիզամիյէ իշին պիր լայէհա մախսուսէ թէրթիպ օլունմագ իւզրէ օլտուղու իշիտիմիզ տիր։

«Եալընըզ վիլայաթըն թէվսիի մէէղունիյէթի ամատէսինտէ պէյնէլ վիլայէթլա իսթիշֆը արա մէվճուտ օլտուղու վէ պունա տախի ալայ պէյլերինին քէյֆիյէթընասը վէ սայիր պաղը մէմուրիյինին պիրա իսթիդան իճրաի մէմուրիյէթի զրմիրնտա վալիլերէ մէէղունիեէթ վէրիլսպ վէրիմէմսի մեսէլէլերի սէպէպ պուլունտուղու էլսինէտ տէվերան իտէեօր։

«Հէր հալտէ ըսլահաթն սէրիան իճրաաթընա խբտմէթ իտէճէք մէվատտը միթէֆերրիյա տախի վաղը տեսթը հիմմէթ օլունմագ իւզրէ տիր։

«Ժանտարմա թէչքիլաթընա իդթիզա իտէն իճրաաթ յայիհալարընն թանզիմի պիր գօմիսիօնա հեվալէ օլունճաղը վէ ժանտարմա զապթանընին էմրը ինթիխապը հագգընտա մէվղու ահքեամը նիզամիյէ պաղը մէրթէպէ թատաիլ իտիլճէկի տախի ըսլահաթ խապէրլէրինտէն տիր։

«Ժանտարմա նէֆէրաթ վէ զաղթանընա վէրիլճէք մասրաթ հատը միւնասիպինէ իպաղ գըլընճագմըշ։»

—Յուլչինօնուն թէպլիմի հագգընտա Պապը Ալի թարաֆընտան էվվէլքի կիւն սիֆէրայա իթա օրնան օրմանընը պիր սուրէթի տիւնքի Մէհմէտտա կէօրիմիշ օյմաղը, պէր վէճճը զիր թէրճէմէ օլունմուշ տըր։

«Պապը Ալի հիմնիւ խիւլուս վէ նիյէթի հագգընտա պիր տէլիրը ճէտիտա իպրաղ իթմէկը արզուսու իլէ, Յուլչինօյու Դարատաղը. լարա թէրք իթմիյէ գարար վիրմիշ տիր։

«Մէվզքի մէզքիւրուն վէսաիրը միւլիհնէ իլէ տերհալ թէպլիմի հագգընտա մահալլի հիւքիմէթինէ էվմիրը լազմէի գաթիյէ իթա գըլընմըշ տըր։

«Թէպլիմը մէզքիւրուն չուրութունու թաեին իյլէմէք իւզրէ պիր մուգավէլէի մախսուսէ ադա օլունմասը մուդարրէր տիր։

«Պապը Ալի պու ֆէտադէրը. ղը եալընղզ նիւմայիշը պահրինին ատէմը իճրասը իչիւն իթթիխադ իյլէմիշ օլտուղունտան, նիւմայիշը պահրի ֆիբրի պիսպիթինին թէրք օլունճաղընը մէմուլ իտէրիզ։»

—Գարատէնիզ վէ Շգօտրա սուլարընա պուլունան Օսմանը ղըրհալարընա էրզադ վէ միւհիմմաթ կէօրիւրմէք իւզրէ Ա-էր նամ պէյլիք վաքօրու մըդտարը քեֆիլ մէէքիւլաթ վէ էլպիսէ վէ լէվազիմը սահրէյի միւսթահսրպէն պու սապահ Տէրսաատէթ լիմանընտան հարէքէթ իյլէմիշ տիր։

—Տէրսաատէթէ տավէթ օլունտուղու վէ պիր միւհիմմ մէմուրիյէթէ թաեին օլունճաղը թէլէկրաֆլարա խապէր վիրիլէն Ռօմաաա Օսմանը սէֆիրի թուրհան պէյին մուգատտէմա չույու պուլտուղու վէճճիրէ, Արնաուտլարա նասիհաթ իթմէք իւզրէ օլ թաբաֆա իգամ գըլընճաղընը պու տէֆա եինէ ճէրէտէ Հաֆթոն Բիլայէթի խտէյօր։

—Տիւնքի Մէհմէտը պէեանընա կէօրէ, զապթթա՝ պաղը դայրատանլարը թէհարրիսինտէ օյմաղլա, կէչէն ճումաա կիւնիւ բօլիս մէմուրլարը Ռումէլի Հիսարընտա պիր Ռում իրամէթրէարընը գալապազան զանն իտէրէք, թէվզիֆ իթմիշլեր իսէ տէ, պէօյլէ պիր ղապահաթը թէպէ յեիւն իթմէտիկինտէն, մէրգում մուսախիրէն թախլիյէ օլունմուշ վէ ֆագաթ էանահ թէվզիֆինտէ իւսթիւնտէն ալընան սաաթ վէ բալթօսը իտտէ օլունմամըշ տըր։

—Պապը Ալինին Յուլչինօ հագգընտա էվվէլքի կիւն սիֆէրայա իթա հյէտիյի նօթա եէվմը մէզքիւր ազամըը Լիվրօատա նէյը օլունտուղտա, պիւթիւն Լիվրօատա վէ խուսուսիյլէ Լօնտրատա բէք զիյատէ հիւսնիւ թէէսիր հյէտիյինի վաքն եազը յօր։

—Իրիվայթէթ կէօրէ, Ինկիլթերրանընն Տէրսաատէթ սէֆիրի Մ. Կօյէն ալթը հաֆթայա վէ եարատ իքի այա գատար Տէրսաատէթտէն ապիսէթ իյլէեիպ, Լօրտ Նարբըր նամ զաթ միւշարիլէ հէ խալէֆի օ. լաճագմըշ։

—Իրէքտէն Թէրճմանը Հաֆթոնա եազըլան խուսուսի պիր մէքթուպը պէկյանընա կէօրէ, էլեէվմ Գարատաղ հուտուտու իւզերինտէ 12.000 Արնավուտ մէվճուտ օլուպ, Յուլչինօտա նիւմայիշը պահրիյէ վէ թօք էնտախթընա պաչլանըպ տա Գարատաղլար տախի օրայը իսթիլայա հիւճում կէսսթէրտիրլերի անտէ, թէքմիլ հուտուտա իւզերինտէ պուլունան էֆրատը մէզքիւր՝ տէֆաթէէն Գարատաղ թաարրուզ վէ հիւճում իթմէք իչիւն էմրը մախսուս ալմըշլար տըր։

—Ինկիլթերրանընն ըէիսի վիւքէլի հաղըրէսի պուլունան Մ. Կըլատսթօնը էն քիչիւք քէրիմէսի Մատմազէլ Լէյն՝ պու տէֆա նիւմընն-Դօլէճ նամ մէքթէպէ մուալիմէ թախլիյ օլունմուշ տըր։

—Կէչէն բազար կիւնիւ զըրգ եաչընտա պիչարէ պիր Լրմէնի Գալէնտարտէն Եէնի քէօյ կէլիր իքէն նասրատա տէնիզէ տուշէպ պօղուրմուշ տըր։

Ֆէրը պէեանընա կէօրէ, մէրգումրն լաչէսի տէնիզտէն յրգարգտան օսնրա 28 սաաթ մէյտանտա գայմրշ օլտուղունան զապթիյէլեր մէմէրրը նաս օյան պիր մահալտէ կէօմմէք իսթէտիքլերինտէ, էհալի պունա մուխալիֆէթ իթմիշ իսէ տէ, պիր ազ սօնդրա լաչէ օրթատան նապէտիտ խրիմշ վէ նէրէեէ կէօմիւտիկի անկաշըլամմըշ տըր։

—Շուէա գրալընը իքինճի մախթուսմր 10 կիւն գատար իգամլթ իյլէմէք իւզրէ եազընտա Տէրսաատէթէ կէլէճէք իմշ։

—Նէյրը օլունան պիր իրանը ըէմիյէ կէօրէ. Ալթընճը տարէ տախիրինտէ քեան ֆէրի քէպիւէմրաք վէ արազիսի 96 (1880) սէնէսի հոկտ. իպրիտասընտան դեկտեմբեր նիհայէթինէ գատար իւչ այ զարիֆնտա քեամիլեն թարիրը օլունճաղ վէ միւտտէթը մէզքիւրէ զարֆընտա սէնտէլէրինի իրաէտէն խթինքեաֆ իտէնէրը իլէրուտ սենէտաթ մուամէլաթընճա տիւչարը միւչքիլաթ օլաճագլարը տըր։

—Կաղէթամրզը իչ սահիֆէսինտէ Սիսամ սէրէվհասը. լա տէրճ իթթիկիմիզ ֆդրատա հիքայէ օլունան պաղը գարբշրգը. ղընն ապ ու էսասը օլմարդրնը մի պէյլին օլարագ, Ֆ-ր դ- Պ-ֆ-ր տա Սիսամ մէճլիսի ոյանը ազաբ թարաֆընտան մէվրուտ պիր թէլեկրաֆ կէօրիլմիշ տիր։

—Շեյխ իսլամ գարատու չուխաաբլարընտան պիրի տիւնքի կիւն քէնթիսինի ուսթուրա իլէ ճէրհ իյլէմիշ տիր։

Ցիւն ագշամ սաաթ պիր պուչուգ բատտէլերինտէ Պէօյուքադատատա Լօնճա նամ մահալլէտէ պիր քէրէսթէէի տիւքքեանընին իսթգաթընտան եանկէն զուհուր իտէրէք, վագթընտա խոտատա եէթիյիլէմտիկինտէն էթրաֆա սիրայէթ իտտէ, օն ատէտ խանէ վէ պիր տիւքքեան վէ իրի գաղնօ մուհթերէք օլմուշ վէ իչ խանէ տէ երգըլմըշ տըր։

Իսկիւտար վէ Գումգարու վէ Սամաթիա վէ մահալը սայրէտէն գայրգլարլա թուլումպարը եէթիշտիկի կիպի, Հէյպէլի բիչքեաֆրնտա լենկերէնտաղ օլան պիր իթալիան դարաղոլ սէֆինէսինտէն տախի իմտատա եէթիյիլէրէք, պուգատար մահալ եանտրգտան օնրա կիւճպէլա էօնիւ ալընապիլմիշ տիր։

Քէզալիք տիւն ագշամ սաաթ օն պիր բատտէլերինտէ Հասքէօյտէ Գալայրը պաղչէսի նամ իսլամ մահալլէսինտէ պիր խանէյէն տախի հարիգ զուհուր իտէրէք, պէչ խանէ միւհթերէք օլտուղու հալտէ անճագ պասթըրըլմըշ տըր։

ԹԱՍՔԻՕՑ ՎԱՃԲՕՐՈՒ

Տէրունի քէօրբիւտ իշլէմէք իւզրէ պիրի Այ Գաբ- նամընտա օրարագ կէչէնլերտէ վէ տիկերի Գաբ բաշ նամընտա օրարագ պիր գաչ կիւն էվվել իքի եէնի վաքօրը Ինկիլթերրատան Սթամպօլա վիւրուտ իմտիքլերին եազմըշ ի. տիր։

Պու վաքօրլարը գուվվեթի բէք գիյատէ օլտուղունտան, Տէրունը քէօրբիւտ իշլէմէլերի միւմքին օլմատղրը գարատնարընն էքսէրիսի իթեան իտէրէք, անլէրին գօմանտասընտան խթինքեաֆ իթմիշլեր իսէ տէ, նիհայէթի գարատանը պիրի, պէսպէլլի՝ էշպէհլիկինի վէ տահա տօղրուսու ահճէմիկինի Սթամպօլը վաքօր գումբանեալարընա գուլ վէ էսիր օլան պիչարէ էհալիին իւզերինտէ թէճրիպէ իթմէք իսթէտիկինտէն, մէզքիւր վաքօրլարըն պիրինի գօմանտա իթմէյի թէահհիւտ իթմիշ վէ տունքի կիւն Այ Գաբ- նամ վաքօր իշտիրմէյէ պաչլանըպ, պունտա պիր իքի գարատան գօմանտա իտէրէք իքի իւչ սեֆէր իճրա իթմիքքէն սօնրա եարատայաճագլարընը հիրաֆի պիրլէ կէրի չէքիլմիքէրինտէ, Լչ. ԼԷթմէյէ թէահհիւտ իթմիկինի պալատէ զիքր իթմիկմիզ գարատան մէզքիւր վաքօրը գօմանտասընը ագշամ իւսթիւ տէրէօհատ իյլէմիշ տիր։

Հալ պու քի, մէրգումմ էշպէհ գարատան սաաթ օն պուչուգ բատտէլերինտէ Գարաքէօյ քէօրբիւսինտէն հարէքէթ իտտուպ, Ուն Գարան քէօրբիւսինին միւթատօլան արալըղընտան կէչէճկի էանատ, չարբգ պիր մանօվրա իճրասրյա, վաքօրը եան թարաֆընտան քէօրբինին քէնարընա չարբմը, վէ տավուանպաղրն պիրի իլէ պունուն իքի թարաֆընտա պուլունան իքի գամարալար՝ տէրունէրինտէ 20–30 քիչլինի գատար պուլունտուղը հալտէ, տէնիզէ տիւշմիշ տիր։ Զաթէն օ էանատէ խասքէօյտէ եանկրն օլտուղունան, վաքօրտա պէշ եիւզ քիչլինէ զիեատէ պուլունմաղա, պէօյլէ պիր ֆէյաքէթ վուղու պուլունճա, էրքէք վէ գաբրն քեաֆֆէսի պիրտէն ֆէյեատու ֆիդանլէրինի ասիմանէ չբգարմըշ վէ վաքօրը տախի պաթաճաղը խէվֆի իլէ քիմի քէօրբիւյէ թուրթունմուշ, քիմի տէնիզէ սաթլարպ եազընտա պուլունան սանտալ վէ մավնանարա իլիճա իթմէք աղվանտ պուլունմուշ տըր։

Լչհաղրլ օչօրա վէ ահճմի (մէրգումմ պունտան իքի իւչ այ մուգատտմ, մատէն քէօմիրիս եազընրլըղը իթմէքտէ իմշ) գարատանը դուրուր վէ էնանիյէթինէ գուրպան կիտէն 500 եօյճուրն պիրտէն նիտալէր իտէրէք ճանրը գուրթարմանա սավաշտրը կէօրիւիպ իշխիրինճէ, տէրագապ աէօրթ թարաֆտան սանտալլարլէ մավնանալար կէլմիշ, վէ թէրսանէտէն տախի պիր սգուր վաքօրու վիրուտ իտտուպ, մէզքիւր Այ Գաբ- նամ վաքօրտա պունուն քեաֆֆէի եօյճուրը արմըշ վէ սաչիսէն ֆէնէրէ չբգարմըշ տըր։ Լչհալի սահիլի սէլամէթէ չբգ տըղընա միւթէչքիրէն բարա թօրլամըշ մէզքիւր թէրսանէ վաքօրրընն գարատան վէ թաիֆէսինէ վիրմէք իսթէ՞չ իսէ տէ, գարատան պուխրամէթինքէնտի հէմ մէմուրիյէթ վազիֆէսի վէ հէմ տէ ինսանիյէթ վազիֆէսի օլտուղունու իմտեան իտէրէք, բարար նէ քէնտի գապաղ իմմիշ վէ նէ տախի թայֆաքընը գապալ իմտիրմիշ տիր։

Լաքին ֆահիանրն սօրլ ահճգրը ճիհէթի պէրիսի տիր։ Քէնտուլի տէնիզէ ամանարընն հէման քեաֆֆէսի վէ սույա զարգ օրան գամարալարրն իչինտէ պուլունան 20–30 քիչլինին հէման պիր խայիսի սանտալար վէ մավնանալար վասէթասըյա գուրթուրմուշ իսէ տէ, պէչ ալթը քիչլինին զալ գ օրմուշ օլտուղը մանէմթէէսսիֆ իշտիրմիշ տիր։

ԹԻԷԼԻԿՐԱՖ

Ազատ Հաղ

(Պա- սապահ ԷԼԷՆ Բէէլիր-ՖԼԸ)

Ամիսնա 13 հոկտ.

Եունան գրալ վէ գրալիչասը՝ տիւն էօյլէյին Նարօրիյի թէրքլէ Պրինտիզիյէ ադիմէթ իթմիշ օլմաղլա, օրատան տախի Ամֆիէրն նամ սեֆինէյէ բաքիպ օլաճագլար տըր։

Քէզալիք տիւն ագշամ սաաթ օն պիր բատտէլերինտէ Հասքէօյտէ գալայրը պաղչէսի նամ իսլամ մահալլէսինտէ պիր խանէյէն տախի հարիգ զուհուր իտէրէք, պէչ խանէ միւհթերէք օլտուղու հալտէ անճագ պասթըրըլմըշ տըր։

—

Ամերիկայի Միացեալ Նահանգներ

ԻԼԱՆԱԹ

Տէրսաաթէ Դրէեղ Էօրա Գայրէթինտէ Էլէն Էլան

Մօտէլճի Յովհաննէսին՝ ճանիկ աղայա պա իրամ մահքիմուն պիհ տէյնի պուլունան մէպալիղի մալիսմէնին թէսվիյէսի զրմիրնտա մէրհուն վէ ֆիրուխթը մահքիմ օլան Սամսունտատա Քիչիք մէյտանտա Հաճի Գատրը մահալլէսինտէ քեանն 62 նումէրօյու պիր պապ քեսրկիր խանէնին թարիխի իրանտէն 15 կիւն սօնրա ֆիրուխթընա թէշէպպուս օլունճաղը Տէրսաաթէթ մէրքէզ իճրա տայրէսինէ միւրաճաաթ իյլէմէլերի իլան օլունուր։

1 Թշրրինի էվվել 96

Քէզ

Քէֆիլ սարրաֆ Միխայիլինին Ռիֆաթ էֆէնտիյէ պա իրամ մահքիմուն պիհ տէյնի պուլունան մէպալիղը մալիսմէնին թէսվիյէսի զրմիրնտա քէֆիլ էօհտէսինտէ պուլունան Պէ յօրլունտա Քիչիք Բարմագ-Գարաւտա օթուզ նումէրօ իլէ մուրաղգամ պիր պապ խանէսինին նրսիր պունտան ապտէմ միւզայէտէյ գօնրլարագ, լիրա 100 գրուշ հիսապըյա 14.750 գրուշտա վէ մահալը մէզքիւրտէ 28 նօվէմբրու արսանրն թէմամը՝ լիրա 100 գրուշտան 9750 գրշտա թարիպի էօհտէսինտէ թէգարրուր իթմէքքէ, պունտան զիյատէյէ թարիպ օլանար վար իսէ, թարիխը իրանտէն 31 կիւնէ գատար Տէրսաաթէթ մէրքէզ իճրա տայրէսինէ միւրաճաաթ իյլէմէլերի իլան օլունուր։

7 Քիլգատտէ 97

Շեհր Եմանէրինտէ Էլէն Էլան

Տօմա-Պաղչէ կաղանէսինէ պիր սենէ զարֆընտա լիւգուսը օյան սէքիզ պին գանթար քէօմիւր քիրէճինին պէհէր գանթարը պէշ գուրուշտա վէ սաթրլանգ օլան երրմի պին գանթար մանլամի գօգ քէօմիւրինին գանթարը եիւզ պէշ բարա վէ իքի պին պէշ եիւզ դանթար ամիգ մանլամի գօգ քէօմիւրինին գանթարը սէքսէն վէ գօգ քէօմիւրի թօգլարընին ալթմըշ բարատա չէրարթի մանլիմէ իլէ թալիպլերի էօհտէսինտէ օյուպ Թշրրինի էվվելը բումինին օն պիրինճի ճումաա իրթէսի կիւնիւ դարարը գամիսի վէրիլճէկինտէն, թարիպ օլանարը եէվմը մէզքիւրէ գատար Շեհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլերի։

1 Թշրրինի էվվել 96.

ՇԱՐԳ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ

ՀԻՔԵԱՑԷՍԻ

—

Սամբրը Սթանպօտա, եէնիճամի Զիինկիրէր ճատտէսի Մ. Ղուկասեան, վէ Ուղուն Զարչըտա Ֆրէնկեան քիթուպհանէլէլերինտէ։

Քէզա կաղէթամրզ իտարէխանէսինտէ տախի մէզքիւր հիքեաեէ ֆիրուխթ օուսնմագտա տըր։

Սահիպի խմբագր

ԱՆՏՈՆ ԱԱԳԱԵԱՆ

Էվգաֆ Նէզարէթինտէն Կէլէն Իլան։

Սիւլէյմանիյէ ճամիի չէրիֆիրնին ինչա օլունան Շատրըվան մահալլինին էվազիմի ինշայէսինտէն գալուպ ճամիի չէրիֆի մէզքիւրը հավասինտէ պուլունան զիյրատ մուհարրէր էշեա իշպու չէհրը թշրրինի էվվէլին պէշինճի բազար կիւնիւ սաաթ իւչտէն օնա գատար խաղինէի էվգաֆտէն օրատէ պուլունտուրուլաճագ մէէմուրլար մարիֆէթի իլե պիլ միզայէտ ֆիրուխթ օլունաճաղընտան, թարիպ օլանլարը եէվմը մէզքիւրտէ ճամիի չէրիֆի մէզքիւրը Շատրըվան հավասունա կէլմէլերի իսթիսար օլունուր։

	Ակրա
18 արշին պայ թահթա սէրէնի	14
12 » ատի սէրէն	40
3 արշընտան 10 արշընա գատար սէրէն բարչալարը	150
6 » 10 » » տէօրթի քէօշէ չիրէլի ֆը.	
րուզ տաղաճը	53
Քէպիր լաթա	50
Սինօպ լաթասը	50
Լաթա բարչալարը	125
16 արշին թուլինտ մէշէ պէօղէմէսինտէն գալըպ	40
Պէյլիք մէշէ տօլապ	45
Սըրա գալասը	80

	Թուլի բարմակ	Աբլի բարմակ	Ճէտիտ բարմակ	
Ճէտիտ Պանտըրմա սօմաքի թօմ.				
բուգ թաշլարը	27	15	11	22
Մարմարա մէրմէրի	37	10	08	15
Քէօֆքի մարքի հօրա թաշը	27	16	12	8

Պիր մըդտար միւսթամլ սօմաքի վէ Մարմարա վէ քէօֆքի բարչալարը		
Էքսէր վէ սաիր տէմիր բարչալարը	Գրշ	500
Լենաս խալաթ	»	1000
Թ՛ը վէ չիֆթ տիլլի մագարա վէ բասթիգա	Ակրա	20

3—1

Մալիյէ խաղինէի ճէլիլէսինտէն կէլէն իլան։

	Պէհրէը էօրը Ամանէլէրի ամանէլէ	Մանֆէթլիքի ամանէ Օ-ամանէ
	Ղուրուշ	Ակրա
Եանեա սանճաղընտա Քէրէպինէ գաղասընտա Պագրավէնչէ չիֆթլիյինտէ	25 500	1280
Էրկէրի սանճաղընտա Բօղուն գաղասընտա Սթրա. թէսթէ չիֆթլիկի	12 570	2600
Էրկէրի սանճաղընտա Էրկէրի գաղասընտա Զա. վիհուր չիֆթլիկի	1,371	290
Բրէվէզա սանճաղընտա Նարտա գաղասընտա Լագուս գրշաղը	1,200	130
Բրէվէզա սանճաղընտա Բրէվէզա գաղասընտա Զէտէլա գրշաղը	4,000	240
Բրէվէզա սանճաղընտա Բրէվէզա գաղասընտա Պալթա չայըրը	11,300	1,100

Եանեա վիլայէթի տասարրիֆատ օլարագ, թէմիրքէն ֆիրուխթը միւգթէզայի իրատէի Սէնիյէտէն օյան չիֆթլիքքեաթի վէ սայիրէտէն պարատ մուհարրէր իւլ էսամի մահալլէր հիզալէրինտէ մուրագգամ մուաճճիլէլերի, այրը այրը թալիպլերի իւզրէլերինտէ օլուպ, հուլուլ իտեճէք չէհրի թշրրինի էվվելին տէօրտունճու ճումաա իրթէսի կիւնիւ սաաթ տէօրթտէն օնա գատար սօն տէֆա օլմագ իւզրէ, մահալլի վէ խաղինէ թալիպլերի պէյինտէ թէլէկրաֆլա միւզայէտ օլունուպ, օ կիւն հէր քիմէրին իւզերինտէ գալըր իսէ, գարարատտեւերի քեչտէ վէ չէհրը մէզքիւրը ալթընճը մահալլի կիւնիւ սաաթ օնա գատար պէտէլը մուգարրէրլերինին եիւզտէ իւչիւնէ միւսամի զամմը գապալ իտիլուպ, օյմաղրը սուրէթտէ թէֆթիզը գաթիլերի իճրա իտիլեճէկինտէն, պունլարրն մուաճճէլաթը մէզքիւրէ. տէն զիյատէսի իլէ թէֆթիվիզինէ թալիպ օլանլարը պէր վէճճը մուհարրէր թալին օլունան միւտտէթիէրտէն էվվել, Մալիյէ խաղինէսի վարիտաթ իտարէի ուսմանիյէսինէ միւրաճաաթ իյլէմէլերի։ 3—3

Մ. ՊԱԼԵԱՆ ՎԷ ԳՈՒՄԲ.

ՄԷՀՄԷՏ ԱԼԻ ԲԱՇԱ ԽԱՆ Ն՝ 27 ԳԱԼԱԹԱ, ՍԹԱՄՊՈԼ

ՀԷՐ ՃԻՆՍ ԷՄԹԱԱ ԻԶԻՆ ԹԻՒՃՃԱՐ ՎԷ ԳՕՄԻՍԻՕՆՃՈՒ

Խոխարաթ վէ իխրաճաթ էվմաաը։ — Ինկիլիզ վէ Ֆրանսըզ մալի օլարագ Ամերիգա վէ սայր միսթէմիքեաթատան կէլէն էմթիա, զէխայիր, վէ սարբէ։ — Ճօրճ Բրայս Ֆապրիգասընն տէմիր գատարը. էպնիյէ վէ տեմիր եօլար իշիւն քիրէք վէ էտէվմաթը սարբէ, վէ զայրիհիմ

Հէր տէրուրլու տուրլու էշիա օլունուր։

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԵՎՐՈՊԱ ՖՈՐՍԱՍԸ	
Լօնտրա, 13 Հոկտ.	
Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր	98-5/16
Օամ. էսհամը աչքլար	10-
» » գաբանար	10-1/8
Իսթիգրազ 65	10-5/16
» 69	10-5/8
» 71	69-3/4
» 72	48-
» 73	10-5/8
Օսմանլը պանգաղը	10-1/4
Մըսրը տուլուս. մութա հրտէ	64-3/8
» իմթիյազը	94-1/4
Բուսիա իսթիգրազը	89-
Գամպիո Բարիզ 6 այ վատէ	-
Փարիզ, 13 Հոկտ.	
Ֆրանս. էսհ. 3 % Ֆր.	85-30
» » 5 գբօնսուզ	120 37 1/2
Օամ էսհամը աչքլար	10-20
» » գաբանար	10-15
Իսթիգրազ 65 Ֆր.	50-
» 69	51-
» 73	51-
Մըսրը Ֆօնտ. մութա հրտէ	324-37 1/2
Գրէտի Լիոնէ	960-
Օսմանլը պանգաղը	509-37 1/2
Բուլգարի չըմէնտրֆէրի	30-25
Իթալիա էսհամը	86-25
Գամպիո Լօնտրա 3 այ վատէ	25-35
Վիէննա, 13 Հոկտ.	
Աէիս Ֆիորին	-
Բուլգարի չըմէնտրֆէրի	13-70

ԱՄԵՐԻԿԱ ՖՈՐՍԱՍԸ	
Էսհ. ում. ամերիկ. ազ. գաբ.	10 31
Գու սապահ աչքլար	10-33
Իսթիգ. 63 (Մուքեն) 6 % Ֆ.	50 50
» 65 » 6 % Ֆ.	50-50
» 69 (Բրինար) 6	50-
» 72 (Գօն տիւ Թրէզօր)	17-25
» 73 6 % Ֆ.	48 50
Բուլգարի չըմէնտրֆէր 3	28-75
Ագէմ Ֆայիզի »	9-
Ըբբօր Ղրշ	42-
Հավայէսիզ »	50-

ՊԱՆԳԱ ԱԳՈՒՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	3-16
Օսմանլը պանգասը	7-16
Օսիէթէ ժէնէրալ	4- 5
Թրամվայ	3-85

ԱԳԱՆԷԼԷՐԻՆ ՏԻՏԱՐԸ

Օամ. լիրասը 100 գրշան	Գրշ.	Փր
Գէյազ մէճիտիյէ ֆարգը	107-	
Մէթալիք »	214-	
Գէչլիք »	213-	
Ալթընըզ »	128-	
Գագըր »	580-	
Գայմէ »	1200-	
Ինկիլիզ լիրասը	110-14	
Ֆրանսըզ ալթունու	87-20	
Փօլ	90-	
Գերմէն ալթունու	51-25	
Գարպոն գայմէսի	9-30	